

مناقب افندیت

أ للنجي سنة دریہ سو

پارکاری

۱۳۲۸





ՕԿԱՐԱՆՈՒՅՆ  
ՅՈՐԳԵԼՈՒՄ

1912

Երվան Կարասի



Հայոց պատմութեան  
Տ. Գրիգոր Առաքելյան

Հայոց պատմութեան  
2. Խ. 937  
Տ. Մկրտչ

# ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ

ՄԱՐՏԻՐՈՍ ՄԵՍԻԵԱՆԻ  
ԾԱՅԱԼ ՊԱԼԱԹ

1839



Ի ՑԻՇԱՏԱԿ

իր բեմական գործութեալը Յիսիամեակին

1857—1912



Տպագրութեան ԱՐԵՎԱԿ ԿԱՐՈՅԱՆ և ՊԵՂԻՆ

1912

Hayat hikayesi

Martiros Minasyan'ın

Balat doğmeler

1839

Sabine Hayatının  
Ellini 902 Yılı Hatırası

1857-1912

Argale Garoyan altindaki  
İstanbul

1912

not: Ermenice metin altındaki lara:

H.O.

## ԿԵՆԱԶԳՐԱԿԱՆ

ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍՅԱՆ

ՕՐԵՈՒԼ ՊՈԼԻԱԹ

1839

Ի ՑԻԱՍԱԿ

ԱՐԺԱԲՈՒՐ ՂԱՐՁՈՒԾԱՐՔԻՆ ՑԽԱՄԱԽԻԲԻ

1857-1912

Տպագրի 6. 0.67.0.6 0.0.0.0.0. 0. Պոլի

1912

Հայության Եջեղ  
Գ. Գրշոստիլի

Հայության

2. 11. 937

E. Պ. Պ.

Sonatkar herzoglu  
K. Kabarcıyan'a  
hediye

Yervan + cer...

2. 11. 937  
İstanbul

not:

Ermenicesini bana  
okuttığınız kişi:

Viktor Zurikoglu

# ՄԱՐՏԻՐՈՍ ՄԱԿԱՐ ԵՎ ԱՅՆ



Մնակեան՝ 1839 թուականին ծնած ու Պալաթի Ս. Հրեշտակապետաց և կեղեցին մկանուած է : Կնքահայրը, ով գիտէ ո՛ր պարզամիոը, կարծես գուշակելով Մնակեանի կեանքին ապագայ հաճատակութիւնը, զայն ի ծնէ մկանու է ՄԱՐՏԻՐՈՍ անունով :

Մնակեանի ծնողքը՝ աղքատ դասակարգի ընտանիք մը, քիչ ժամանակ վերջ մը փոխադրուին Խասդիւզ : Հնա Մնակեան կը մտնէ Ներսէսեան վարժարանը, և իրքե պարտածմնաչ աղայ, իր աղքատ ծնողաց բեռ չըլլալու համար, գարոցի ժամերէն գուրս, առառ իրիկուն, իր հօրը գործին ալ կ'օգնէր, անոր կարած բանթալօններուն կամունինը կարիւզ : Զը մասնամիք ըսել թէ Մնակեանի հայրը զինուորական գերածոկ էք : Մարտիրոս Մնակեանի իր մօրն ալ կ'օգնէր իրիկունները տան համար պէտք եղած ջուրը կրելով :

Սյդ շըշանին Խասդիւզի Ներսէսեան, Խամաթիոյ Սահակեան և Սկրեարի ձեմուոն վարժարաններուն ամփանիկ դարն էր :

Մարտիրոս Մնակեան իր նախակրթութիւնը ստացած է Տիրացու կուզ Կարագետէն, որ գեռ ուրիշ շատ մը նշանաւոր անձնաւորութիւններու ձեռքը ուսման բանալին տուած է, ինչպէս Վարժապետեաններ, Պէրպէտեաններ, ևն . ևն :

Ուշիմ ու յաջողակ աղայ, Մնակեան շատ շուալ ծաղկոցէն կ'անցնի ուսումնարան սրանը, և իր աշխատասիրութեամբ բոլոր գաւառունիքուն համական քին արժամի կ'ըլլայ . մանաւանդ Ներսէսեան վարժարանի տեսուչ՝ իւս սահոգի Պատուելի Թորոս Զօրահան Սեղականուածոյն(\*), մանաւաոր գուրգուրանք ու համակրութիւն մը ունեցած է գէպի իր այս աշխատասէր աշակերտը, այնպէս որ ամէն տարի Ս. Ծննդեան և Ս. Զատիկի առթիւ, Մնակեան իր երկու ձեռք նոր հագուստը կ'ստանար իր տեսուչէն : Արդէն գպրոցական պիտոյքը և ցերեկուան ճաշն անգամ վարժարանէն կը հոգացուէր :

Կաղանդի օր մը՝ Մնակեան, հակոռակ որ ինք ոչինչ իր Պատուելի Թորոսին նուէր տալիք, բայ իր սովորութեան, ամէնէն առաջ փութացած էր աջանամբոյթի : Թորոս Պատուելի կ'ըսէ աղայ, քիչ մը ետքը եկուր, տակաւին սիմբան չունիմ :

(\*) Պատուելի Թորոս չերմ սիրոյ մը ըլլալով իիլիսոփայութեան զիւեր ցուեկ կը կարդար Հռովմայեցի նարտասան Սեննկայի փիլիսոփայական երկեր :

Մնակեանի ծնողքը սաստիկ ձանձրացած չքաւորութիւնէ և զիւնք մշակատող — սորքատի հարատութիւնէ — զաւակներէ, գէթ շաբաթական երկու օխա հաց օգտուելու համար, տասներեք տարեկանին կը հանեն զինքը գպրոցէն, և աշկերտութեան կուտան իւրինց գրացներէն, Այլան Սէրայ աշխատով, աէյիրմէնձի Մանուկ ալայի քով : Մնակեան այսպէս երկու ամիսի չափ շաբանակելէ վերջ, առառ մը բարեպաշտութիւնը կը բանէ, գէժքն ու ձեռքերը մուրոտ, կանակը անեմ կեօվիկի մը, զլուխը մուրոտ ֆէս մը, վերջապէս այսքան գէշ վիճակի մէջ որ, ամօթէն շը համարձակիր ամամար մանել ու գաւիթը կը կիսայ : Պատուելի Զօրական, անենելով Մնակեանը այդ սնտանելի վիճակին մէջ, իսկոյն քովը կը մօտենայ ու կը հարցնէ, «Ծօ՛ Մարտիկ, այդ ի՞նչ վրայ գլուխ է . գուն ո՞ւր ես» : Մարտիրոս Մնակեան այնքան յուզիչ կերպով կը նկարագրէ իր վլաճալը, որ Պատուելի Զօրական բղձկելով, կը բանէ Մնակեանի ձեռքէն և ուզգակի Սղաներուն քով տանելով կ'ըսէ Աղաներ, այս տղան բաւական յաջողակ աղայ մըն է, աղագային բան մը ըլլալ կը խստանայ . աղքատութեան պատճառով զըրկումի գատապարտուած է . այս տղան աղատիցէք» : Իսկոյն Պուռաւունացեան Եղբարք Յակուր և Յովհաննէս, Հովուեան կամ էք մէքնիպաշեան Պետրոս (հայր Խաչիկ էֆ . Հովուեանի, այժմ փաստաբան Սղրիանուալումի մէջ) կ'ստանձնեն գործը, և ժամկոչին միջոցաւ կը կանչեն Մնակեանի ծնողքը, և նիւթեական պղափկ օգնութիւն մը խստանալով, Մարտիրոսը կ'անեն իրենց սպատապահութեան տակ և ամիջապէս կը զրկեն զայն բաղնիք . հագուստ ու ճերմակեղէններ կ'անուին, և Մնակեան այդ օրէն կ'ըլլայ Հովուեաններու պահեալը, Հովուեան Խաչիկ էֆէնափի գրեթէ եղբայրակիրը . որուն հետ արդէն գատակից, կ'ըլլայ նաև անոր բաղգակիցը :

Մնակեան ցարդ միշտ երախտագիտութեամբ կը յիշէ իր փրկիչ — բարեբարը :

Մնակեան՝ արդէն աշխատասէր, այդ թուականէն կ'սկսի ա՛լ աւելի եռանգով աշխատի իր ուսման : Մնակեան իր բոլոր գասերուն մէջ միշտ յաջող, մասնաւորաբար առաջնութիւն շահած էր մա-

թէմաթիքի ճիւզերուն մէջ : Աւսումնարանի առաջին դասարանին մէջ , Մնակեան և Մլլաթէ Վարժապետական (Եղբայր Ներկաս Վարժապետեան Պատրիարքի) չափագիտական այս տեսակ կնճռու խընդիրներ կը լուծէին որ երգեմն ուսուցիչներն անդամ մէջէն չէին կրնար ելեկ , Երկուքն ալ ջերմ չափագէտներ , մըզիւռաները ձեռքերնին , շարունակ Խազգիւղի շրջակաց լեռները կը չափէին , թիթեղնեսով մեքենաներ կը շինէին :

Այսպէս հինգ տարի չարունակելէ վերջ , Մնակեանի պաշտամնաներէն երկուքը կը մնանին , երրորդը նիւթական ձախորդութեան կը մատնուի : Բայց Մնակեան արդէն փրկուած էր : Իր անխօնջ աշխատութեամբ ամբարած ուսման չնայնիւ , փոքրիկ զումարի մը փոխարէն սկսած էր վարժարանին մէջ իրեւ կրկնիչ - ուսուցիչ դասախոսել . մէկ երկու թաղերու ալ այցելու դասախոս էր :

Ճիշտ այդ միջոցներուն վարժարաններու մէջ սկսած էր թատերական եռանդ մը արծարծուիլ : Շատ մը թալային վարժարաններու մէջ տղաք պղտիկ ներկայացութեներ կը սարքէին , մանաւոր հանդէսներու առթիւ : Առաջնին օրինակը տուած էին Միջագիւղի Հայ-Հոռմէական վարժարանի ուսուցիչներն ու ուսմանովները , առաջնորդութեամբ Քչիքթաշլեանի և իր ընկերը Բերէ Սնաօն Վարժապետի : Ներկայացուած խազերն էին Պէշիքթաշլեանի ողբերգութիւններէն Սրչակ Բ. , Կոսնակ , ևն . ևն . : Գարձեալ Միջագիւղ Ազգ . վարժարանին մէջ երեկոյթներ կը սարքէին Թագմաս Պետեանց և ընկերները :

Տեմը սիրոզներու այս խումբը կը կազմէին , Պետրոս Մալտքեան , Զտմաշըրճեան , միակ գերասանուհի Էքչեանի քննին՝ Օր . Ֆաննի , առաջնորդութեամբ Սաեփան Էքչեանի : Ծանօթ գրադէտ Մրասպին Հէքիմնան ևս կ'օգնէր սոյն ներկայացութեանուն :

Այս խումբը , որ առաջին անդամ թրքերէն լեզուաւ Երջանշախատակ Սուլթան Մէծիս Կայսեր ներկայութեան ներկայացուց «Տօն Կրէկօրիֆ» գօմէտին Յ արար , և «Յուսն Դրլին» Փարս մէկ արար , ընդունելութեան չարժանացաւ :

Միհնոյն ատեն Գուղունճուքի Ազգ . վարժարանին մէջ ներկայացութեան կը սարքէին Պապաեան եղբարք , Սխամկ և ուրիշներ :

Խազգիւղի ներսէան վարժարանին մէջ Մնակեան , Թիւրգինտական եղբարք և ուրիշներ : Այս խումբը իրեն դերուսոյց ունէր Վարեգին Զափրաստեան : Կը ներկայացնէին Միլու Վանանդեցիի (Զմիւռնիացի) երկերը , Միհրդատ , ևն . ևն :

1857ին Բերայի արուեստաէրները կը պատրաստէին Խոալերէնէ թարգմանուած Արխանտեմ ողբերգութիւնը , որուն մէջ աղջկան գեր մը կար՝ Կեսիրա , բայց գերասանուհի չկար : Մնակեան կը հրատիրուի սամաննել սոյն գերը : Փորձերը կը կատարուին , և վերջապէս Բերա Նառու թատրոնին մէջ , Մնակեան ճիշտ 1857ին առաջին անդամ ըլլալով , իբր գերասանական խումբի անդամ , իբր ԱնդրԱնիկ ներկայացումը կուտայ , և առաջին անդամ ըլլալով իբր գերասան սաք կը կոխէ բեմ :

Մնակեան՝ իր գերասանուհիի գերին՝ Կեսիրաի մէջ , երկոր կեղծամ , Ռօմեն Ֆիսրան հագած , կազմ ու պատրաստ է , Վարժագոյրը կը բացուի . բեմ մանեկու կարգը Մնակեանին է : Արխանտեմ՝ այսինքն Էքչեան բեմը կ'սպասէ , և Մնակեան իբր կրամեր աղջիկը , «Հայր Խմ» ըսերով գէտի Էքչեան պիտի վազէ . բայց Մնակեան գուլիսին մէջ անշարժ , քարտացած մնացած է : Էքչեան բեմէն աչք կ'ընէ , Մաղաքեան շառու ե'լ , կ'ըսէ , բայց անօգուտ . Մնակեան անշարժ ու խուլ է : Մաղաքեան ճարանչա անագին կից մը կուտայ Մնակեանի ետեւին , և Մնակեան ինքինքը բեմին վրայ կը գտնէ : և առանց զգարու , «Հայր Խմ» պրուալով կը փաթթուի Էքչեանի :

Այդ վայրկեանին կը պատոի Մնակեանի երեսին քօլը , և Մնակեան այլևս ԱնԵՐԵՍ մը եղած էր :

Այդ նշանաւոր օրը ուրիշ միջադէպ մը ևս :

Թատերախաղին համեմատ , Արխանտեմ՝ երրորդ արարին , իր սպաննած աղջկան գերեզմանին մէջ կը մտնէ , թշնամւոյն սազմը իր աղջկան արգանգին մէջ փնտուելու համար , և յետոյ խնկագարած գուրս պիտի գայ : Գերեզմանին մէջ մնացած երկու երեք տեսիլի միջոցին , Էքչեան կը նեղանաց և կ'ուզէ սիկաս մը ծխել ու մօրուքը կը հանէ : Յանկարծ կը դիսէ որ իր ժամանակն է . աճապարանքին կը մունայ մօրուքը անցնել և առանց մօրուքի բեմ կը վազէ :

Բաւատիի չարաճճիները կ'սկսին՝ «Ափա՛ս . Արխատուէմ ցաւէն Քօրուքք իհատեեր է» պուալ :

Նառուի թատրոնը՝ Բերա Կալաթա Սէրայի մօտ այժմու Խրիստափի բասածին տեղն էր :

Այս թատրոնին տէրն էր Գարմասկասցի Հռովմէտական Արար մը Նառու մօտն , որ որոշ ժամանակամիջոցի մը համար առանձնաշնորհեալ էր , և Սուլթան Մէծիս Կայսեր օրով ու է լեզուով ուրիշ ոչ մէկ թատրոն կրնար հիմնուիլ Պոլսոյ մէջ :

Նառու Խոալական օրէրայի ամենալանտիր խումբերը կը հասւի-

րէր Պոլիս, և մեծ ու ընտիր օբերաներ կը ներայացուէին. ինչպէս Թքավաթօք, Թքավիաթա, ԱւԵ Պալօ Ին Մասերա, ևն. ևն. Ամէն տարի թատերական շրջանին մէկ ամսգամ Սուլթան Մէճիտ կայսրը իր կայսերական ներկայութեամբ կը պատուէր խումբը:

Արքանտեսի սոյն ներկայացման յաջորդ առառուն չոչ դերասանները կը հաւաքուին, հին Լիւքսէմպուրի սրահը, հաշիւ տեսնելու, Մնակեան, երկար սպասումներէ վերջ, Մաղաքեանի միջոցաւ կ'ասանայ իր բաժինը, պղինձ դրամ հինգ հարիւր դրուշ, առարակ մը լեցուն դրամ: Մնակեան իր հարատութիւնը շալկած կը հասնի Խաղուղ, և կ'ակսի իր երեւակայութեան մէջ մնծցնել դերասանութիւնը: Ի՞նչ շահաւոր գործ, մէկ գիշերուան մէջ հինգ հարիւր դրուշ: Մնակեանի ափորժակը այնչափ սրուած ու բացուած էր որ ա՛լ վերջնականսպէս իր մտքին մէջ վճռած էր իր ասպարէզը, ԳերԱՍԱՆՈՒԹիին:

Ճիշտ նոյն միջոցին Ալթունեան եղբարք Խասդիւզ ներսէսեան վարժարանի ետեի փողոցին մէջ կը կանգնեն թատրոն մը, Խասդիւզի երիտասարդներուն համար:

Իբրև դերասան և դերուացյ կը հրաւիրուին նուև Բերայի խումբն էքչեան և Մաղաքեան:

Առաջինխաղն էր Միխթարեաններու երկերէն «Անծծեալ Ընտանիք» անուն կատակերգութիւնը, հինգ արար, Թատրոնը լեցուած էր հոծ բազմութեամբ: Ամիրաններէն ձանիկ և Կէկէլեաններ ներկայ: Ամէն կերպով փայլուն և յաջող երեկոյթ մը: Բայց երկրորդ ներկայացուածք անկարելի կը դառնայ, որովհետեւ նառում դատ բայցած էր: Մէկ քանի շաբաթ դադարէ վերջ, որ մը հրշէջ պալրանիներ, պաշտօնականին մարմին մը առաջնորդութեամբ քարուքանդ կ'ընեն թատրոնը:

Ալթունեան եղբարք առանց վհասելու, սոյն դէպքէն ճիշտ երկու տարի վերջ, 1859ին, ա՛լ աւելի եռանդով ու լրջօրէն կը փարին գործին, և այս անգամ թերա՛ նառումի թատրոնին կից, այժմու Թօգաթիեանի շէնքին տեղ, կը հիմնեն «Արեկեան» անուն: Հայ թատրոնը, ընկերակցութեամբ Մէրեէմզուլիներու, Գրիգորիկ Խուրտածեանի, Աբրահամ նարինեանի, Գրիգոր Ֆրէնկեանի, և Ռուբէն Հիւսէյինեանի:

Խասդիւզին իբր դերասան կը հրաւիրուին Մնակեան, ֆասուլ-համեան և Մէտէքճեան, Բերայէն՝ էքչեան, Մաղաքեան, Պէնիեան, Թրեանց, Զերածի, էնեցի, իբրև դերասանուհի՝ Տրապանցի:

Պ. Անուշեանի խօսեցեալը՝ Պոլսեցի Օր, Արուսեակ Պէզիրձեան և քոյրը Ազաւնի, և քիչ յետոյ ալ Օր, Եպրոս Կէօմիւկնեան, Դերուսուցյ՝ Խտալացի ծերունի դերասանապետ Պ. Ասթի:

Առաջին ներկայացման՝ «Երկու Յիսնապեսներ», արամ երեք արար և «Բուլկինելլա կամ Տէրլ Ծառայ՝ Ծառան Տէր» անուն մէկ արար զաւեշտը:

Մնակեան ինք կը պատմէ թէ՝ թեւերու կամ բազուկներու ի՞նչ անազին շարժութեամբ, ի՞նչ այլանդակ քայլեր ունէին այն ատեն իրենք, «Արասափանար հայեացքներ կը նէտէինք իրարու, կ'ըսէ որոտաձայն կ'ոռանյինք, կ'երգէինք և ոչ թէ կը խօսէինք, բերանենիս կը խօսէր, գէմքերնիս չէր խօսեր, կը խօսէինք և ոչ թէ կը խաղայինք»:

Ծերունի դերասանապետն Ասթի, երկարատեւ ու համբերատար յոդութեամբ, դերասաններու թեւերը կապելով, քայլերնին ուղղելու համար բեմին վրայ կատիճով ճամբաններ գծելով, կրցած է քիչ շատ կարդի բերել այս ինքնաբուռ դերասաններու խումբը: Հապա Հայերէն լեզուն ո՛չափ զօրաւոր կը հնչէր Խալացի վարպետին ակոնջին: Շատ անգամ խեզ ծերունին կ'աղաչէր որ քիչ մը քաղցր արտասանեն բառերը: Անգամ մը էնեցի գերի մը մէջ, «Եւ բարկութենէն ինքընքը զարկաւ» կ'ըսէ. Խտալացի վարպետը ականջները գոցելով կը հապնէ յանկարծ՝ «Գօնքա և զուխօք զինկը զանկը»:

Այսպէս անխոնիջ աշխատութեամբ օրեր ամիսներ կ'անցնին: Ալթունեան եղբարք, Թէրզիան, Թղլեան հեղինակութիւններ և թարգմանութիւններ կը անդացնեն, և խումբը սկսած էր հետզհետէ մեծ համակրո թիւն շահիլ հանդութենէն, այնպէս որ ամէն ներկայացման, Պոլսոյ ամէն թալերէն, Գումգագարուէն, Սամաթիայէն խուռան բազմութիւն մը Բերա կը դիմէր, և ներկայացումի աւարտելուն վերադարձները աստեղային կամար մը կը կազմէին ճամբուն վրայ:

1859-1860ի թատերական եղանակը լրացած և ամառը եկած էր: Խումբը դարձեալ ամփոփ էր, որովհետեւ ամառուան մէջ, դերասանները կէս ամսականով վորձ ընելու պարտաւոր էին: Պատմական հագուստներու, կամ կարասիներու համար, անգին գումարներ կը ծափառէին:

Իրենց արուեստի գիտակցութեամբ, Օրիորդ Արուսեակ, Մնակեան, էքչեան, Մաղաքեան, Յովհ. Անէմեան թատերասէրներու պաշտելի դարձած էին այլես, իսկ Պէնիեան, Ֆասուլեաճեան,

թրեանց, Զերաջի, Լճեցի, Միրասեէտեան, Օր. Ազաւնի և Օր. Կէօմիւքնեան այդ աստղեառն չուրջը դարձագ մոլորակներն էին:

Վիկթօռ Հիւկօյի փայլուն ժամանակն էր, և խումբը մեծաւ մասամբ կր ներկայացնէր Հիւկօյի գործերէն՝ «Աննելո Մալիբիերի», «Լիւրէս Պօնիա» Շիլէրի «Աւազակներ» Պէշիքթաշյեանի երկերը, Սրապիոն Հէքիմեանի «Հարմակ Աւեսէն»ը, Թէրզեանի «Սանդուլյուս»ը:

Մնակեան ցարդ հոգիի թրթռացումով կը յիշէ, «Լիւրէս Պօնիա»ի մէջ «Ճենարօ»ի, «Աննելո»ի մէջ «Բօսօֆթօ»ի դերերը, զորս այնքան յաջողութեամբ կը ներկայացնէր ինք:

1860ին, Սրեւելեան Հայ թատրոնի երկրորդ շրջանը սկսելուն, խումբն վրայ աւեցած էին Տոմինեան և Տիկին Մարիամ Ծաղիկնան: Այս շրջանին վերջերը իբրեւ լիշտառկերի միջադէպ, Մնակեան կը պատմէ հետեւեալ դէպքը: Գիշեր մը խումբը պիտի ներկայացնէր «Նելի Աւսարակը»: Արդ միջոցներուն ազգ շրջանակներու մէջ տհագին իրարանցում մը կար Հասունեան և Անթիհասունեան ինդրոյն չուրջ: Դարձեալ այն միջոցներուն էր որ գեռ նոր սկսուած էր երգուիլ Պէշիքթաշյեանի «Եղբայր ենք մենք» երգը, և մեծ ջանքեր կ'ըլլային, թատրոսկան գործունէութեան միջոցաւ, կուսաւորչական և Հառվմէական Հայոց միջեւ մերձեցում մը յառաջ բերել: «Նելի Աւսարակը»ին վերջնիթեր վարպայրին, յանկարծ գուրս կը նետուի էքչեան, որուն համար կ'ըստէր թէ վարձուած էր Հասունէն, և կ'սկսի աղաղակել՝ «չեմ կարսղ մասօթի աշխատիլ», ոյս մարդիկը մեզի հայր ստակ ալ չեն տար»: Հասարակութեան մէջէն մնամանձնեան ներ ներս կը վազեն, կը խոստաման, կը համոզեն, և ներկայացում կ'աւարտի: բայց որովհետեւ որյն ներկայացումը 1860-61ի շրջանին վերջին ներկայացումն էր, հետեւեալ օրը թատրոնը կը փակուի, և անորէնը կը վերջացնէ իր գործունէութիւնը:

Արդէն թատրական շրջանը աւարտուծ և ամստը հասած ըլլալով, Մաղաքեան կը զատուի խումբէն և գործեալ կ'սկսի իր խաղակիլ հեանքին կօշկարութեան մէջ, իսկ մնացեալները՝ Մնակեան, էքչեան, Աճէմեան, Ֆասուլեանեան, Թրեանց, Միրասեէտեան. Լճեցի, Զերաջի, Աչաքիմեան, Օր. Սրուսեակ, Քոյրը Օր. Աղաւնի, Տիկն Պայծառ և ուրիշներ կը հաւեիրուին Զմիւռնիա, Հայ Վասպուրական թատրոնին մէջ շրջան մը բոլորելու, ուր աեղւոյն Հայ երիտասարդութիւնը արդէն կը ներկայացնէր Միրզա Վանանդեցիի ողբերգութիւնները,

Խումբը նախապէս փառաւոր յաջողութեամբ մը կը պսակուի: բայց վերջը Պուճայական ինդրոյ մը պատճառով կը կորսնցնէ իր վիճակը,

Մնակեանի կեանքին գաւեշտալի մէկ պատկերն ալ հոս կը պարզուի: 1861-62ի Զմիւռնիոյ այն թատրոսկան շրջանի միջոցին՝ Պրին: Սեփոն Պէզիրճեան համբաւաւոր նկարիչը՝ Զմիւռնիոյ նորաշն եկեղեցւոյն խաչկար կը պատրաստէր: Պրին: Պէզիրճեան կը միրահարուի Օր. Արուսեակի: Մնակեան ալ իր կարգին կը սիրոհարուի Օր. Արուսեակի քրոջ՝ Օր. Աղաւնի: Մնակեան կը նախանձի Օր. Արուսեակի՝ Պէզիրճեանի հանդէպ տածած բուռն սէրէն, և կ'ուղէ որ Օր. Աղաւնի ալ զինքը նոյնպէս շերմօրէն սիրէ, բայց որիորդը անտարքը, մերալիք անդամ չտար Մնակեանի սիրոյն: Խումբը արդէն իր վարկը կորմնցուցած, տակաւ կ'սկսի ցրուիլ, և նիւթապէս կարուցները ինքիննին շողենաւ կը նեան Պոլիս դառնալու, իսկ անկարուները Զմիւռնիոյ փողոցները կ'սկսին չափչիել: Մնակեան՝ օրիորդին սէրէն յուսանատած, վրիժառութեան համար կը մասդրէ անոր խաղ մը խաղալ: Գիշեր մը Մնակեան, Թրեանց, Սէտէֆճեան և խումբին համակիրներէն Զմիւռնիոյի վաճառական Ստեփան աղա, որ «Կրեւեկի» բառը շատ գործածելուն, խումբին անդամները զայն երեւելի Ստեփան աղա կը կառէին, Զմիւռնիոյ Զալկիճը Պաշի կոչուած թաղը գինետան մը նստած կը զու արճանան: Խօսակցութիւնը յանկարծ սիրոյ վրայ կը դառնայ և Մնակեան կ'սկսի իրը թէ յուսանատական խօսքեր ընել, և այնչափ լու կը կատարէ իր գերը որ քովինները կը հաւատան ու կ'սկսին Մնակեանը միխթարել: Մնակեան յուսանատութեան վերջին աստիճանին հասած, սիկասի թուղթով գրամնը պահած ծխախտափի փոշին կը հանէ ու իր զինիփ գաւաթին մէջ պարպելով կ'ըսէ. «Մնաք բարեաւ, բարեկամներս, գացէք ըսէք այդ աղջան որ Մնակեան իրէն համար անձնասպան եղաւ»: և անիջապէս գինին կը խուի: Քայինները խկոյն ձնուցերէն կը բռնեն, Մնակեան թունաւորուածի տաճանքներ ու իրիթեր կը կեղծէ, խեղճ Ստեփան աղա շփոթած, խակոյն զիմացի խամութէն թաս մը մածուն կը հասցնէ, Թրեանց կզակները կը բանայ և Սէտէֆճեան գդալով բերանն ի վար մածուն կը լեցնէ: Խանութպանը որ իր քով Մնակեանի լուսանկարը ունէր, սարսափահար կը պատռէ զայն, և ույս տղան շուտ տարէք խոնութէս» կը պոռայ: Հնկերները կառքով մը զայն տուն կը փոխադրեն, և Մնակեանի սենեկակիցը Պէնլեան սոսկումով քունէն կ'արթննայ, և եղեւ

լութեամ տեղւկամալով, իսկոյն բժշկի կը վագէ, երեւելի Ստեփան  
ազա ալ Օր. Ազաւնիի տունը՝ Պէնիեան՝ բժիշկը, իսկ Ստեփան ազա՝  
Օր. Ազաւնին կը բերէն։ Ֆրանսացի բժիշկը, պատիկ քննութենէ  
մը վերջ, խնդիրը կռանելով, «Մնակեանի ականջն ի վար կ'ըսէ՝  
«Vous avez mangé du poisson ou bien du poison?» Մնակեան կը խնդրէ բժիշկէն որ լոէ։ Բժիշկը պարզ օրտիալ մը  
գրելով այցելագինը կ'առնէ ու կը մեկնի։ Իսկ Օր. Ազաւնի ան-  
տարբեր նորուածք մը կը յառէ Մնակեանի երեսին, և չարաճճօրէն  
կ'ըսէ կամաց մը, «Ես այս աեսակ շատերը տեսած եմ» ու կը մեկնի։  
Մնակեան կը մնայ ամենակասարեալ խայտառակութեան մէջ։

Վերջապէս խումբին մնացեալ անդամներն ալ, ամենակասարեալ  
գօգօղութեամբ, ո և է միջոցով կը դասնամ Պոլիս։ Մնակեան և  
ընկերները նիւթեական այնքան նեղ կոցութեան մասնուած օրիր  
անցուցած են որ, ժամանակ նված է որ իրենց տանակիրջ հայէն  
գողցած ու կամացած են։ Բայց նիւթեական այս անյաջողաւթիւնները  
գարճեալ վճարեցուցած չէ զիրենք, որովհետեւ արուեստի սերը կը  
վառէր իրենց մէջ և ոյժ կռւտար անոնց։

Խումբը Զմիւռնիայէն ամբողջովին Պոլիս համելուն, Արեւելեան  
թագունի այն շրջանի վարձակալը Սրբափոն Հէքիմեան կը հրատիրէ  
զիրենք ներկայացումներ տալ, և խումբը 1863—64 շրջան մը կը  
բարորէ հնա։ Եյս ժամանակներուն էքչեսն այլեւս հեռացած էր  
խումբէն, Թբիւնաց Զմիւռնիա մնացած և յետոյ ամուսնացած էր։  
Զէրաչի՛ Ապառուլան երբարց գործին մտած, և Ֆասուլեանեան  
ամուսնամոլով Օր. Պայծառի հետ, Ռուսիա Նախիշեւան մեկնած էր։  
Նախորդ խումբէն մնացած էին Մնակեան և Պէնիեան, որոնց եկած  
միացած էին Ազաւնի, Յակով Վարդակեան, Գարագաշեան բոյքեր  
Օրիորդք Սրբափոն և Ազաւնի Զիրենկիրեան (այժմ Տիկ Պինէմէնեան)  
և Տիգրան Սահմազ ճեան։

Եյս շրջանին խումբին ամէնէն յաղթական խաղն էր Հէքիմեանի  
զլուխ գործոցը՝ «Արամ Եւա» ասալաշախական և «Հարմակ Աւ-  
խէն» արձակ ողբերգութիւնները։ Հասարակութիւնը կարծես սա-  
ռաւած էր թատրոնէն, և կազնի ի կազը կը վերջանայ այդ թատերա-  
կան եղանակը։ Կը փակուի Սրեւելեան թատրոնը, և Մ. Մանաս,  
մականուածնեան Քիք, որ արդէն շատոնց քիթը խոթաց էր թատ-  
րոնի գործին մէջ, իր բերած երկու վօտիկներով։ «Ճաղացա-  
նին Աղջիկը» և «Բամելա», կը վարձէ թատրոնը, և կ'անուանէ  
զայն Թéâtre Français,

Հետեւեալ ձմեռ, 1864 — 65, այլես ֆրանսական օքէրէթներ կը  
ներկայացուէին։ Իսկ Վարդովեան ընկերակցութեամբ Պէնլեանի և  
Գրագաշեան քոյրերու, մերթ ներկայացումներ կը սարքէին, մանա-  
ւանդ ամսուը, Սկիւտար Պողոս Պաշը Ազիղիէ ըսուած թատրոնին  
մէջ։ Մնակեան թատերական այս տարտամ վիճակէն ճարանատած,  
կը վերակսի իր նախկին պաշաճնին՝ ուսուցչութեան։ Իրրե չափա-  
զիտութեան ուսուցիչ կ'այցելէր Էյուազ Ս. Եղիա թաղը, Կէտիկ Փա-  
շա և Սզգ. Հիւանդամոց, Մնակեան մականունը վոխած Թէսափ-  
ճեանի, որովհետեւ եթէ իմացուեր որ Մնակեան՝ գերասան պօզ-  
մափէ, ապրակիս չկոր թէ իմարագանով կը վանտէին զայն։ Այս-  
պէս ապրիի մը չափ կ'անցնի։

Կեսարիոյ մէջ աղջկամց վարժարան մը հաստատելու հապատակով,  
Կեսարացի Մանուկեան եղարաց նախաձեանութեամբ կազմուած  
էր Սրամեան ընկերութիւնը։ Ուսուցիչ մը և ուսուցչունի մը պէտք  
էր։ Մանուկեաններու տան մամատուոր ուսուցիչ Պ. Նիկանովի միջո-  
ցաւ։ Մնակեանի կ'առաջարկուի սոյն պաշտօնը, պայմանուոր որ ու-  
սուցչունի մը հետ ամուսնանայ, հետք ատանելու համար։ Այս պայ-  
մանը շատ ծանր կուզայ Մնակեանի, բայց կուսանոգի Վարժապետեան  
Ներսէ Սրբազնի յորդուանոք, Մնակեան կ'ընդունի առաջարկը և  
1866 հոկտեմբեր 21ին, 27 տարեկանին, կ'ամուսնանայ Սկիւտարէն  
վարժունի Օր. Իմաստունի հետ, և տանը կինդ օր վերջ նորապսակ  
ուսուցիչ տանը կը մեկնի զէպի Կեսարիա։ Մնակեան երկու տարի  
շատ արդիւնաւոր պաշտօնապարտ թիւն մը ունեցած է Կեսարիոյ Սզգ։  
վարժարաններուն մէջ։ Աւթիք սանոյ չափ ալ Եօզաս գանուած, և  
իր վարչական և համոզելու կարգութեամբ, կրցած է աեղւոյն ազգ։  
վարժարանները ու եկամուսները ապատել բանաւոր մենձ աղայի մը  
ձեռքէն, և վարժարանները բարեկարգելէ վերջ, գործեալ կը դառ-  
նայ Կեսարիա։ Մնակեան թէեւ իր պաշտելի ասպարէդէն՝ բնմէն  
հեռացուծ, բայց հոգւով ու մտքով միշտ անոր հետ էր, ու պոլսո-  
կան թերթերու մէջ միշտ թատերական լուրեր կը վնասէր։

Վարդապետ իր գործը կը շարանակէր Պոլսոյ մէջ։ Կարապետ  
էֆէնափ Փակուղեան անուն անձնաւորութիւն մը խորհուրդ կուտայ  
Վարդովեանի՝ միայն Հայերէնով չրաւականանալ, և Թուրքերէն  
ներկայացումներ սարքել։ Վարդովեան կը համոզուի և առաջին  
անգամ լլազով, երկար յոզնութիւններէ վիրջ, կը ներկայացուի  
յիշեալ Կարապետ էֆ. Փակապեանի Թրքերէնի թարգմանած Զեզար  
Պորֆիրի։ Թուրք տարրը կ'սկսի սիրել թատրոնը, և հետզետէ

Կոկսին թարգմանուիլ ուրիշ բիէմներ, Թուրք գերասաններ կը մըտնեն գործին մէջ, ինչպէս Անմէտ Նէճիպ, Պէօխւք Խամայի, եղբայրը Համբատ և ուրիշներ: Հայ դերասաններու Թքքերէն արտասանութիւնը ուղղելու համար մեծամեծ ջանքեր կ'ըլլան: և վերջապէս կը գարձուի Կէտիկ Փաշայի թատրոնը, որուն տեղու կը վերաբերէր Արքանամ փաշայի, և որ մասնաւորաբար Սուլթան Մէճիտ Կայսեր հրամանաւ շնուած էր իր Սիր Սուլիէի խումբին համար (\*):

Թուրք զրագէտներ կը մօտենան գործին, ինչպէս՝ Քէմալ Պէյ, Անմէտ Միթաստ Էֆէնտի, էպու Ջիյա Թէվֆիդ Պէյ, Նուրի Պէյ, Շաքիր Պէյ (ապա Շաքիր Փաշա), եղբայրը Ակիս Պէյ, Ֆէմի Պէյ, ևն, ևն, և Խաղեր կը թարգմանուին ու կը գրուին, զոր օրինակ «Վարան Սիլիսրէ», «Ենէլի Գազա», «Զավալլը Զօնրզ» ևն, ևն:

Երջանկացիշտառակ Սուլթան Ապտիւ Ազիդ Կայսեր ժամանակն է: Եղարգոս Ալի փաշա և ուրիշ պալատական բարձրասահման պաշտօնատարներ կ'սկսին թատրոն յաճախել, և գործին յուուաջդիմութեան համար միջոցներ որոնել: Վարդովեան՝ Ալի փաշայի միջոցաւ, առանձնաշնորհում մին ալ ձեռք կը ձգէ, որու շնորհիւ տասը տարւան միջոցին Վարդովեանէ դաս ուրիշ ուեէ խումբ չալիսի կազմուէր: Առանձնաշնորհման մէջ միայն կը յիշտ ին տրամին ու գօմէտին: բայց օրէրէթը գուրս կը թողուի:

Մնակեան՝ Կեսարիոյ մէջ անդեկանալով այս թատրոնի գերազարդնումին, չուվաններով կը քաշէ իր ուսուցչական պայմանագրին աւարտիը, և բանաէ փախածի պէս ինքնայնը կը նետէ Պոլիս:

Յաջորդ օրն իսկ կը հրաւիրուի մասնակիլի, Օրթագիւղի մէջ, Պալեան Յակոպ Պէյի հավանաւորութեամբ կազմուած Մազաքեանի խումբին: Մուսկիսն առաջարկվ կ'ընդունի, և շնորհիւ Պալեան Յակոպ Պէյի աջակցութեան, շատ փայլուն թատերական եղանակ մը կ'անցնին, ուրիշ վերջ Մազաքեան իր շահելիքը շահած՝ դարձեալ կը քաշուի ենրա իր խանութը:

Թատերական այս փառաւոր շրջանին մէջ յիշտառակելի է Մազաքեանի՝ իր նպաստին համար գրած հրաւիրակը, և Պ. Ամպերեանի տուած պատասխանը:

(\*) Սուլթան Մէհիտ կայսեր հրամանաւ շինուած ոյն քաւոնի, ապա իր որդույն Ապտիւ Համբատի հրամանաւ, հիմնայատսկ խնդուեցաւ հրէշ պալքանիներու ձեռնուի:

Պ. Մազաքեանի հրաւիրազիրը՝ զոր հեղինակած էր Պ. Ա. Թղթեան:

Նպասակելով նպաստելոց,

Կարօտացայ նպաստի.

Նպասակեցէք և նուսաստիս

ի նպաստ Հայ թատրոնի:

Պրն. Ամպերեանի պատասխանը.

Ցարդ անդադար ընդունելով,

Նպաստելոց տոմսակը,

Կարօտացանք մենք նպաստի,

Մակեցաւ մեր քսակը:

Մազաքեանի քաշուելէն վերջ, մնացած գերասաններն ու գերասանուէնիները կը միանան Վարդովեանի խումբին և կը կազմուի բազմամարդ խումբ մը: Ամրէք ֆասուլիաճեան, Անմէտ Նէճիպ Իսմայիլ, Համբատ, Պէնլեան, Յ. Աճէմեան, Լճեցի, Գարեգին Խշտունի, Թագուր Նայեան, Խաչիկ Փափաղեան, Գառնիկ Կիւմիւչեան և ուրիշ գերասաններ, ինչպէս նաև Գարագաշեան քոյրեր, Զուհաճեան թէրէզա և Անսիկ Քոյրեր, Օր. Հերանոյշ, Օր. Վերժին և Թեքար Պալտատեան, ևայն, ևայն:

Սուլթան Ապտիւ Ազիդ Կայսեր ժամանակ, չգիտցուիր քաղաքական ի՞նչ պատճառով, Վէմալ պէյ և ընկերներէն շատերը, Կէտիկ Փաշայի թատրոնին մէջ ձերբակալուով աքսորուած էին:

Տարի մը վերջը ֆասուլիաճեան չկարենալով հանդուրժել Վարդովեանի լուծին, և առանձնաշնորհի կարէն ազատելու համար, կը հաստատէ առանց յուշաբարի ներկայագրման դրութիւնը, «Թիւլասը» կոչուած, և Գօմիք Համբատ էֆէնտի և ուրիշներու ընկերակցութեամբ կ'սկսի ներկայացումներ տալ Ղալաթիոյ կողմը:

Ժամանակ մը վերջ ֆասուլիաճեան դարձեալ կը թողու Պոլիսը, և իր կնոջ, Օր. Մատի Նուարդի, քոյրը Օր. Տիւրիւկի յետոյ Տիւրին Սանճագճեան) և Պ. Ագամեանի հնա կը մեկնի Ռուսիա:

Վարդովեանի խումբին եկմիւսէնիրն էին այն ատեն նոջի Հայր և որդի: Խումբին գերասանները արևեստի մասին շատ ու շատ բան կը պարտին այս ժրաշան ուսուցիչներուն:

1876ին Պարոնայք Եղիազար Մելիքեան և Զուհաճեան թէրէզի խումբ մը կազմելով, սկսան պատրաստել «Զին Զիջէկի», «Լեպիկի-

նի Հօրիօր Աղա», «Արփին Հիյկսի» ամուռն օքէրէբները, և նոյն տարսւան Շամողանի ամսուան համար, Սպարապետութեան Դրան դիմաց Միստիբինանէի Ասէրիէի ախոռը վարձելով և թատրոնի վերածելով, Նիւթական շատ փայլուն յաջողութեամբ մը ներկայացումները տրուեցան :

Վարդողեան՝ օքէրէի խումբին այս ահագին յաջողութենէն ահ ու գողի մասնուած, ինք ալ սկսու այդ ճիւղին, «Պէլ Էլէն»ով: Բայց այս սկզբունքը Վարդողեանի փորձանքը եղաւ, քանի շարունակեց օքէրէբները, «Մատմ Անլօ», «Օրֆե», «Պրիկան», «Ժիրօնիկ Փիրօֆիա», ևն ., ինքն ալ ասափմանաբար կործանեցաւ :

Առևսական պատերազմէն յետոյ, երբ Ռուսերը Ալրիանուպութիս եկած էին, Պէնկեան օքէրէթներու թարգմանութեան օրինակները և բարթիստները գոլցած, Մնակեանն ալ հրաւիրելով, կ'երթաւ Աղբիանուպոլիս, միասին առնելով Օրք. Գարագաշեանները, Օր. Գոհարիկը, Թրեանցը և ուրիշները: Ասոնցմէ առաջ Ալրիանուպութիս գացած էին արդէն Օրք. Ասալիկ և Սիրանոյշ քոյրերը, Օր. Հրաչեայ, Սիսակ և Անասն Խշտունի:

Վարդողեան թէւ ասդին մէկ քանի հոգիով մնացած, դարձեալ գործը կը շարունակի :

Սորբիանուպոլսին վիրատագմին Մնակեան դարձեալ կը միանայ Վարդողեանի, որ Կէտիկ Փաշայի թատրոնը թողած ու Տիրէքլէր Արասի քաշուած էր:

Բայց արամաթիք ճիւղը շատ անկեալ վիճակի մէջ էր այլես, որովհետեւ Ֆասուեածեանի հնարած թիւլաբը ճիւղը փոյլած, Ապաւիներ յառաջ բերած և թուրք հասարակութեան շատ հաճոյալի դարձած էր: Թատրոնը իր հափկին փոյլը կորմացուցած էր այլես:

1879ին Կովկասանայք արդէն սկսած էին Հայ թատրոնի գործունութեան, և իրենց տեղական ոյժերուն քով Պոլիսէն հրաւիրած էին նաև Օրք. Ասալիկ և Սիրանոյշ քոյրերը և Պ. Ագամեմնան:

1880ի ամսուը՝ Պոլիս կուգայ Տիրիսի Թատերական մասնախումբի անդամներէն Պ. Արգար Յովհաննէսեանց, արաօնատէր և հրատարակիչ «Արձագանք» թերթին. և Տիրիսի կը հրաւիրէ Մնակեանը, Տիրին Հրաչեայի և Գարագաշեան քոյրերուն նետ, որով Ծրփղիս իր տեղական ու Պոլսական ուժերովը կ'ունինայ զօրաւոր խումբ մը. արդարե նախանձելի գործ: Թատրոնին տնօրէնութիւնը կը վարէր Իշխան Ամատունի:

Կովկասի թատերասէր հայութիւնը, ամին մասամբ չափազանց

խստապահանջ, քիչով չի գոհացող, կը փափաքէր որ խումբը՝ Ռուսականագիւն հետ մրցի: Մնակեան այս սոսկալի խստապահանջութենէն չուորած, և այս աստիճան խստապահանջ ու միանուգաման հասկցող հասարակութիւնը կարենալ գոհացնելու համար թափած ճիգերէն ու յոգնութենէն հիւանդացած, ճարանատ կը մտադրէ գաղտնաբար կծիկը գնել. և իրօք ալ օր մը մնառուկը շալկած, գաղտաղողի Քիջնէ Բօթի. բայց հազիւ չոգեկառքէն իշջած, պաշտօնեայ մը կը մօտենայ իրեն և կատարեալ քաղաքավարութեամբ, իսկոյն Տիրիսի վերադասալու խորհուրդ կուտայ, Մնակեան այդ գիշերը հսկողութեան տակ անցնելէ վերջ, առառուն կանուխ կը գառնայ Տիրիսի: Էնկերներէն ոչ ոք եղելութիւնը գիաէր բայց Իշխան Ամատունիէն, որ Մնակեանի վերադարձը տեսնելով, կը մօտենայ և քմիթագող մը կ'ըսէ Մնակեանին թէ՝ ամսականը 50 րուպիի աւելցած է:

Եյդ գիշերը երբ Մնակեան բերմ կուգայ, հսկարակութիւնը ծափահարութեան անազին գուռումով մը կ'ընդունի վիճակը, չգիտցուիր ինչո՞ւ: Եւ Մնակեան երբ հիմա այս գէպքը միշէ, կ'աւելցնէ թէ՝ «Զեմ գիտեր թէ ի նշան խայտառակութեան, թէ շնորհակալութեան էր այդ փուռն ծափահարութիւնը»: Մնակեան այդ ասրին Տիրիսի մէջ տուած նպաստին, իսր նուէր ստացած է մեծկակ ոսկի ժամացոյց մը, շղթայով միասին, կուրծքի և թեերու կոճակի կազմ մը, համակ արծաթէ թէյի սեմալիւրի սպաս մը, բաւական կորիկ զումար մը, ուրիշ նուէրներ և հետեւեալ ձօնը.

## ՏԱՂԱՆԴԱԿՈՐ ԴԵՐԱՍԱՆ

### ՄՆԱԿԵԱՆԻ

Հայկական թատեր զարդ Մնակեանին,  
Մեր տաղանդաւոր այս մեծ դիւցալին,  
Խմբովին անա Տիրիսաց համան Հայք,  
Տալիս ին իւրեանց եռանդուն յարդանք:

Այս՝ արժան էք համաձար Մնակեան,  
Վայերել ասաս մեր սէրն ու գրկանք,  
Կը սիրենք բգձեզ սիրով հարազատ,  
Բգձեզ Հայկական մեր թատրոնին զարդ:

Կեցիք դուք ընդ միշտ այդ մեծ հանճարով,  
Կեցիք գովանի անուան պարձանքով.  
Տփիսեայ Հայ խումբը կը կապէ պատի,  
Չեր պայծառ ճակախն իբրև իւր պարծանք։  
  
Եւ ՚ի վասահ ձայն,  
Կ'երգէ յաւիտեան,  
Կէցցէ Հայ թատրոն,  
Կէցցէ Մնակեան։

Տփլիսի թատերական եզանակը աւարտէլէ վերջ, Մնակեան ամառը անցնելու համար Պոլիս կուգայ, և Բամազան ամսուան պատաժնելով, Շահպատէ Պաշրի կողմք իր հին ընկերներուն հետ աշխատելէ վերջ, կը վերադառնայ Տփլիս, Մասի Նուարդի և Սամճառականի հետ, 1881—1882ի շրջանը անցնելու։ Նոյն վասաւոր ընդունելու մեջ ավագան նոյն յաջողաւթիւնը, վայլուն նոպասա, նուերներ, ևն ևն։ Այս շրջանին մէջ Մնակեան հերթինակած ու երգած է։ Հերիք Արգեակ» երգը «Լեպիեվինի»ի, «Որի հօր օվլուի եղանակին վրայ, և այս պատճառաւ Մնակեան՝ երկոր աարիներ ու դույլ մէջ ապրած է, բարեկամներու . . . . լրահոներու չնորհի։

Սուաջին եղանակին խումբը Տփլիսի մեջ սկսած է «Բարիլու աղբաներու»ով, Լիւսի Տիտիկ»ով, իսկ յաջորդ երկու շրջաններուն ներկայացուցած է «Օթէլո», «Համիկ», «Աւազակիներ» ևն այնքան յաջորդութեամբ որ իրաւամբ Ռուս Արուեստագէններու հիացման արժանացած է։

Պայմանագրուած երեք ատրուան շրջանը աւարտելուն խումբը կը դառնայ Պոլիս, բացի Պ. Արգամեանէ, որ Տփլիս կը մնայ ։ Մնակեան միշտ հիացմամբ կը լասի ցարք Կովկասահայոց թատերական գործունէութեան մասին, և մասնաւոր երաժաւագիտութեամբ ու զովեստով կը յիշէ մանուանդ երկու ազնիւ անհնաւորութիւններ՝ Պարոնայք Ամերիկան և Զաշկեան, որոնք Կովկասի Հայ բենին անձնուէր Հիմնադիրները եղած են։

1882ին Տփլիսէ վերադարձին, Մնակեան կը միանայ Վարդովեանի, բայց քիչ յևսոյ Վարդովեան՝ Սարմիւլ Համիթի կողմէ Պալատ կ'առնուի, և թատերական խումբին իբրև ամէնէն վաղեմին, խումբին պիտի կ'առնուանուի Մնակեան, և ճիշտ այդ թուականէն, այսինքն 1882 Հոկտեմբեր 25 էն կ'սկսի թատերական գործի մէջ Մնակեանի Մարտիրոսուրիւնը։ Մնակեան կ'սկսի գործի, և Պէնլեանի հետ թերա

թալիմնանէի այժմու Միրքին աեղ շինուած Croissant թատրոնին մէջ օքենիքներու սէզօն մը կ'անցնէ։ Մնակեան փայլուն յաջողութիւն մը ուժեցած է ի մէջ այլոց «Լեպիեվինի Հօր Աղա»ի մէջ Լէպիէպիմի և «Արթիֆին Հիլլես»ին մէջ Արթիփի զերերուն մէջ։

Ժամանակ մը վերջ օբէրէթի այս խումբը կ'անցնի նղիպասոս, ուր հասարակութենէն ահագին ընդունելութեան կ'արժանանայ և մինչեւ իսկ Խտիին մամնաւոր գնահատման առարկայ կ'ըլլայ։ Մնակեան մանուանդ շատ փայլուն ու շողազուն գնահատման ու սիրալիր վերաբերման կ'արժանանայ թատերասէր հասարակութենէն, իր ներկայացուցած «Ֆիռօֆիէ Ֆիրօֆլու»ի մէջ «Պոլէրո»ի, «Օրթէն»ի մէջ «Բիլիմօն»ի, «Մատամ Անկօ»ի մէջ «Բնորոնէ»ի դելիերով։ Մնակեանի ի պատիւ իրեն արուած ներկայացմոն նիւթական ահազին յաջողութեամբ պահուած և նուերներ սահցած է։ Ներկայացուած խուն էր «Առանիներութիւն» անուն յազիչ արտմը։

Եղիպատուէ վերադարձն, Մնակեանի խումբը, որուն անդամներն էին Սիսակ, Արգամեանեան, Հօլաս, Չափասոս, Սէփէրեան, Չոսպանեան, Մաթոսեան, Նուրի, Անմէանէնիսոց, Եպտրզճեան, յուշտար՝ Պայփաեան, գործակատար՝ Լէնկի, Օր, Մասի Նուարդ, Հէրփիմեան, Սաթենիկ, Օիէլիս և յեսոյ Տէր և Տիկին Պիննէմէճեան։

Ասպիլ պէտք էր, ուսափի խումբը սկսած անխոնջ աշխատութեան ամէնէն առաջ նկատի կ'առնուի հասարակութեան ճաշակը, և Ռօմանիքի ճիւղը յարմարագոյնը նկատուելով։ Մնակեան կ'սկսի զօրաւոր ու ցնցիչ խաղերու թարգամինութեան։ Մնակեան երկու հարիւրէ աւելի թարգամանութիւններ ունի, գօնէտի և արամ։

Այս միջոցին Կայս. Պալատան մէջ սկսան ներկայացումներ արտուիլ Վարդովեանի գեկավարութեամբ։ Մնակեանի թարգամանութիւններէն։ Ժամանակի մը վերջ պալատական խումբին և Վարդովեանի միջև զժամանակ մը իշնալով, Սարմիւլ Համիթի հանդիրձաւիտա Իլիսա Պէրի հրամանաւ։ Պալատի վերասաններու գերաւոցը կ'ընարուի Մնակեան։ Այս պատճառով նոր թշնամութիւն մը կը ծնի Վարդովեանի մէջ։ Մնակեանի հանդէպ և Վարդովեան կ'սկսի Մնակեանի թարգամանած կամ ներկայացուցած ըիէմներու մասին հազար ահսակ խեղաթիւ բումներով յեցուն Փուռնաշներ տալ։

Դրաքնուութիւնը որ արդէն բիէմներուն հոգին կը հանէր, ա՛լ աւելի խսաօրէն կ'սկսի ի զործ զրուել, ալ բաւերն անգամ սահմանափակուեցան։ բիէմներուն մէջ բուական չինաց, անցնալը մոռցուեցաւ, Արդարութիւնը բաւը անհնատացաւ, ծեր, իբր բաւերը ջնջուեցաւ։

ցանու Բիէմները նախապէս միայն դրաքնուական տեսչութեան բովին կ'անցնէին, բայց անկէ վերջ իրեւ քաղաքական դատավարութեան Աստիկանութեան Դուռն ալ սկսան զրկուիլ: Գրաքնիչներէն բիէս մը կարենալ ազատելու համար հարկ էր անվատճառ դրամական նուէրներ, աւելի ճիշտ բառով կատալ տալ, բիէսին համեմատ երբեմն մինչեւ քանի հարկ էր տալ մէկ բիէսին համար: Մանաւանդ Աստիկանական Նախարար տիրահաջակ Շէֆիք Փաշայի ժամանակ:

Մնակեան երբեմն գառնօրէն կ'ըսէր, «Մուրալլ կամ անօթութենէ մեռնիլը այս վիճակէն հազար անգամ՝ նախամեծապէտ է, բայց ի՞նչ օգուտ, գործին մէջ Ս.Ռ.Ռ.Խ.Ս.Տ. ինը միջնորդին կայ»:

Մնակեանի՝ հասարակութենէն վայելած համակրանքէն փառքէն նախանձելով, անգամ մը իր ընկերները լքեցին վինքը, չմունաշով թատերախաղերուն օրինակները գողնալ: Մնակեան առանձին մնալով, կը միանաւ Քիւշիւք Իսմայիլի հետ, պայմանով որ գործին մէջ զանրովի չգանուի:

Եցդ միջացին մաւավենէրը ապիլի խոստացող անձնաւորութեան մը խորհուրդին անսալով, Քիւշիւք Իսմայիլ կ'ուզէ օքերերի սկսիլ: Մնակեան՝ Վարդովեանի վլաճակը օրինակ բւրելով, իզուր կը ջանայ համոզել որ հետ կենաց օքերերի նպատակէն, բայց մուալիները ապիլին կը պնդէ և վերջապէս «Քարմէնի փորձերը կ'սկսին և իրեւ բրիմասօն՝ Գոհարիկ Շիրինեան և իրեւ բենօն՝ Ակաեան և Վահան Շահինեան խումբն միացած էին»:

Կարենալ գերակատարները կշացնելու և փորձերը չարունակելու համար, Իսմայիլ էֆէնար՝ Տիրէքիէր Սրասիր թատրոնին կից, Անմէտ աղա անուն խոհարար մը ցոյց տուած էր, ուրկէ՝ մինչեւ օքերերին ներկայացման օրը ուղղող ասպառիկ պիտի կրնար ճաշել: Մէկ, երկու, երեք, չորս շաբաթ, տակաւին «Քարմէն» պատրաստ չէր: Խեղճ Անմէտ աղա ա՛լ չկննալով ասպառիկ հանդուրժել, օր մը թատրոնին դրան ասջեւ հանգին ձախուզ «Ներևէ դալըր, դարմէն» մի սիր, նէ ալլանըն պիշար տր, տահա կէլ յէյէնէք մի, պու զահակ» կը պուայ, գժրալդաբար Գոհարիկ Շիրինեան ալ նոյն պահուն հնա ներկայ էր:

Վերջապէս Քարմէնի փորձերը կ'աւարտին, ներկայացումները կը սկսին: Երաժշտական խումբը, սոսնք վարպետ Խոտացիներէն, իրաւամբ կը զարմանային այս ձայնադրութենէ զուրկ խումբին յաջողութեանը. սակայն հասոյիմը ոչինչ, երկրորդ անգամ նոյնիր, երարդին ոչնչագոյն:

Առաջու մը Մնակեան կը տեսնէ որ համբաւաւոր երգչուհի Օր Բիրուղի մնաւուկը թատրոնին ներս կը մտնէ, գործը կուանելով ինք ալ իր մնաւուկը թատրոնին համեւի գունէն կը հանէ ու կծիրկը կը դնէ:

Մնակեանէ բաժնուած ընկերները, որոնք Պրուսայէն դարձած էին, նորէն կը միանան Մնակեանի, և խումբը կը վերակազմեն: Ա՛լ ժողավարը արանիներու սիրահար, ամէն տեղ ամէն քաղաքի մէջ կը պատաւէր խումբը:

Ժամանակ մը վերջ երկրորդ քայլայում մը, նորէն միացում, վերջը երբորդ քայլայում մը, և Մնակեանի հետ կը մնայ խումբին կէսը: Մնակեան իրեններով կը մերնի իզմիր, իսկ հերձուացող մասը կ'երթաց Սելամիկ: Սէզօն մը վերջ, երկու քայլայի խումբերը Պոլիս գառնալնան կը ձուլուին, և ստուար ոյժով մը Մնակեան կ'երթաց Պոլսա Բէշիս փաշայի (ապա Պոլսոյ բաղաբայես) կուակալութեան միջոցին:

Մնակեան հնա ակարանալով, քսնի մը ներկայացման չմանակցիր: «Մանզումէի-էֆքեար» լրագրի խելացի թղթակիցը, Մնակեանի ընկերներէն մէկին կատակէն խափուելով, խակոյ Մնակեանի մահուան գոյժը կը հազորդէ իր թերթին: լուրը խակոյն կը տպուի թերթին մէջ, Մնակեանի կիսապարութիւնը կը գրուի, Թուրք ու Թոյն թերթեր գոյժը կ'ալտատատին, և յոչա ամեննեցուն Մնակեան փառաւուրապէս կը մնանի, և անապին թիւով ցաւակցական ու միիթարական նամակներ ու հեռագրեր կը ակնան Մնակեան տիկնոջ ու որդիին: Յուղարկաւորութիւնը անպատճառ Պոլսոյ մէջ կասարուելու համար հանգուցեալ... Մնակեանի մարմինը Պոլիս բերուելու մասին կը հերգուի Մնակեան Որդիի, և մինչեւ անգամ այս առթիւ Կարգադիր մամնակառւմբ մը կը կազմուի խակոյն: Ի վերջոյ իրողութիւնը կը պարզուի, և Մնակեան Յարութիւն կ'առնէ:

Քաղաքապէտ Բըտկան Փաշա սաստիկ բարկացած էր իր որդւոյն Բէշաա պէյի գէմ, վասն զի Բէշաա Պէյ թատերասէր մը, թատրոնի մոլի մէկը, ու հակառակ իր հօր կամքին ու արգելքներուն, երբեմն խումբ կը կազմէր, ծարս Խրանեկ կոչուած գօմէտիները ներկայացնել տալու համար: Քանի քանի անգամներ Բէշաա Պէյի պատճառու, գերասաններ սոսկալի սպառնալի քներու, մինչեւ խակ ծեծի հնաթարկուած են Բըտկան Փաշայի կողմէն: Վերջապէտ Բըտկան Փաշա ա՛լ յուսահատած իր զաւակը ուղեկիէ, ո և է պատրուակաւ թատրոնները փակելու դժոխային գաղափարը յղացաւ, և իրու թէ Օսմ,

Թուարոնը բարեկարգելու նպատակաւ, ժուանալով մը գիմեց Սուլ-թան Համիսի. և Թարոններուն Պոլսոյ մէջ փակման իրաւոչն ըստացաւ։ Խումբերը ճարահատ գիմեցին գաւառները, և շուրջ երեք տարի աստանդական թափաւեցան։ Շատեր իրենց տան կարասիներն անդամ ծախեցին, հացի գրամ ընելու համար։

Օր մը լուր ելաւ թէ՝ Ծրտվան Փաշա սպաննուեցաւ։ և Պուստայի Կուսակալ թէշիտ Փաշա քաղաքասիտ մնուանուեցաւ։ թէշիտ Փաշա թատրոններու վերաբացման արտօնութիւնը ստացաւ և խումբերը թափեցան Պոլիս, ու սկսան գործի, բայց միշտ անսկօններու ան ու դողը, սոսկալի ուրուականը գերասաններու երեւակայութեան առջև։

1908ին ամսու գիշեր մ'էր, Օգոստոսի մէջ, խումբը Մաքրիգիւղի Թաղապետական Թատրոնին մէջ Լատում օ Գամբչիս կը ներկայացի մէկը։ Մնակեան երրորդ արտիբն, դերը աւտրտեէ վերջ, պանդոկ երթառու միջոցին, մութին մէջ ճամքան կը շուրաբի, և պարտ վին եղերքէն, մէկ երկու մեթր բարձրութենէ վար կիյայ ճամբուն վրայ ու կ'ակսի ցաւեն պոռալ։ Մնակեանի Տօլ Տր Ֆամիւը կոստուած էր։ Մնակեան Որդի և ուրիշներ կը հասնին ու Մնակեանը կր փոխազբեն մօտավայ առուն մը, և յաջորդ աստան անմիջազբէս Ազգ։ Հիւանդանուց ։ Հոն ի ներկայութեան Պոլսոյ ամենէն ականաւոր բժիշկներու, կը կատարուի ոտքին քննութիւնը, և միաձայն կ'որոշուի որ ոտքին ուկորը վաստուած չէ։ միայն վիրարոյժազբտ ասքի։ Զարդարեան էֆ։ Տօլ Տր Ֆեմիւը ուկորին ճամբած րլլալոն վրայ կը պընդէ, և մինչեւ խակ, կարծես ուկոնդիկն ի զօրս թիւն տենչող աչքերով աւեածի պէս, մատիտով պատին վրոյ կը գծէ սոսկորին ճամբած ձեն ու չափը։ Եւ Մնակեանի աջ սոտքը մինչեւ մէջքը կ'առնուի քամի մէջ։ Զարդարեան իր քննութիւնն վրայ կը պնդէ, խակ միւսները, որոնք Պոլսոյ ամենէն առաջնակարգ Հայ բժիշկներն էին, կը պնդեն թէ կոտրած չէ։ Հայ թերթերու մէջ, ծանօթ ու մասնագէտ բժիշկներու և տօքի։ Զարդարեանի միջն կ'ակսի անագին պայօքար մը։ Քառամասուն օր վերջ կը քակուի Մնակեանի ոտքին քանձ և հետաքրիբներու և մասնագէտներու հետաքրիբութեան ու վիճաբանութեանց վերջ աւալու համար, կ'որոշուի ուղղակի Ոէնդկէնեան մեքենայով Մնակեանի ոտքին լուսանկարն առնել։ թէ՝ Կիւլհանէի, թէ՝ Ֆրանսական հիւանդանուներու և թէ՝ Գերմանական հիւանդանուներու վերջ աստար, կ'որոշուի ուղղակի Ոէնդկէնեան մեքենայով Մնակեանի ոտքը, և տօքի։ Զարդարեան յաղթապանծ դուրս կուզայ իր պնդումն

մէջ, և Տօքի։ Զարդարեանի պատի վրայ գծածն ու Ոէնդկէնեան կէնամ լուսանկարը կէտ առ կէտ համապատասխան կուզան իրարու։ Ա՛լ տօքի։ Զարդարեանի վաստուորումը չափ ու սուսիրարու։ Մնակեան՝ առանց մէկ սանդիմէթր տարբերութեան, ողջ ուսքով նորէն երեցաւ բեմի վրայ։ Մներեւակայելի էր Ժալմիլեան բազմութիւնն ու իրամանանքը երբ առաջին անգամ Մնակեան երեւացաւ բեմին վրայ։ Մնակեան ցարդ անհուն չնորհակալութեամբ ու երախտիքով կը յիշէ Վարպետ Տօքթէօրին՝ իրեն նկատմամբ ու երախտիքով կը յազնէ նաև Ազգ։ Հիւանդանոցի Պատ, Հոգաբարձութեան և յարգելի պաշտօնէութեան, որովհե շարուանակ իրեն կ'այցելէին, և իր համկատութեան համար բան չէին իմաստիր։

Վերջապէս կը համնի Ազատութեան օրը, դերասանները շունչ կ'առնեն։ Բայց անողոք մահը վրայ համնելով, կ'առնէ կը տամնի խումբն զօրաւոր տարբերէն մէկ քանին։

Ազատութեան հետ սկսաւ ամսմէտօրներու ժխորլ։ և թօտերական գործը փոխանակ աւելի բարձրանալու հետզհետէ ինկաւ ատորին ատամճանի։

Մնակեան միայն արաւեստին գործնակալին տեղեամկ չէր, այլ ուսումնասիրած էր աեստական մասը։ Ուսումնասիրած էր Բարիզի Գօնսէլիպաթուատի թատերական ճիւղին գարնիվացքը, ուսումնասիրած է Մնէ Վարպետաններու թատերական արաւեստի վերաբերեալ երկերը, քննադատութիւնները, քրանսանկան բէքէրթուասին երկադասական գործերը։ Թատերական գործի համարու ու սիրահարները Մնակեանի համար կը վկային թէ՝ Քրանսանկան բէքէրթուասը մասնած է։ Մնակեան ցարդ Կատարիեալ կորովով ու առանց յոզհութեան գիշեր ցորեկ կը կարգույ ու կը թարգմանէ Քրանս։ թատերախաղերը, իր վասակածին մեծ մասը կուտայ թատերական գործերու։ Նոր, լուրջ ու նուրբ բիշմներու ներկայացման մասին իրեն եղած գիտովութեանց, Մնակեան կը պատասխանէ թէ՝ «Ո՛չ, բարեկամն, լաւ է, բայց սիսալ է ձեր գաղափարը, Ֆրանսացիք այնչափ զարդացած, նրբացածէն։ իրենց ավորժուած ու զրած գործերը միայն իրենց յատուկեն։ Մնէք սակաբն իմացական կարողութեան այդ ասաիճանին չենք հասած։ Այդ տիսակ գործերով թէ՝ ժողովուրդը կը ձանձրացնենք և թէ՝ մենք անօթի կը միանք։ Այսու ամենամիւնի իր բէքէրթուասին երբեմն կը խաւնէր նուրբ գործեր, ինչ-

պէս «Հատամ օ Կամելիա», «Տալիլա», «Դիկին Յարքի գաղափարները», «Աղքատ երիտասարդի մը վէպը» և ուրիշներ։ Ներկայացումներու հասոյթը կը հաստատէր Մնակեանի գաղափարին ճշմարտութիւնը։ Ծատ անգամ Հայ լեզուաւ ներկայացումներու խօսք կը բացուէր։ Մնակեան՝ իրաւոնք տաղով կ'ըսէր թէ՝ «Տիրապետող տարրը աւելի պէտք ունի գաղափարական պայքարի անոնց պէտք է աջխատի։ Հպատակ տարրերու անգորրութիւնը՝ տերապետող տարրին լուսուռութենէն կախում ունի։ Իր թարգմանած գործերուն մեծագոյն մասին մէջ կը տեսնուէր իգական սեսին ազնուացման վերաբերեալ նիւթեր։ Թուրք կանայք երբոր թարձնէն տուն կը գառնացին, կը խրատէին իրենց ամուսինները։ Մնակեանի թատրոնը երթալով, տեսնել թէ՛ ի՞նչպէս պէտք է իգական սեսը յարգել և անոնց նետ կինակցիլ։


Մնակեան այս ամէնը լուսու մաւնջ, անշչուկ, առանց ցուցամլութեան կը գործէր, և ցարդ միւնոյն կորովով ու հուանով կը

գործէ։ Բազմութեան մէջ չտեսնուիր, ժողովատեղիներ ցածախեր։ իրեն նետ երբ աեսնուին, թատերական առաւելութենէն, բիէսներէն, գեղարուեստ զատ ո և է նիւթի վրայ չխօսիր։ « Այս է իմ կոչումս, բնութիւնը անստուման ովկիանոս մ'է։ յառաջդիմութիւնը մասնաւ գիտութեամբ կորելի է» կ'ըսէ, Եւրապական լրագիրներ կը կարդայ, բացց միշտ թատերական յօդուածները կը վնասոէ։

Ճիշտ 73 տարիեկան ըլլալով հանդերձ, բեմի վրայ գեռ կը պահէ իր կորովը։ Անցեալները Օտէօնի մէջ «Բարիզու ալիքաները»ի նկրկայացումի մը Տօքթ։ Պարտիզուանեան էֆ գարմանքով ու հիացումով կ'ըսէր թէ՝ «բնութեան օրէնքէ գուրս է այս մարդուն կաղմուածքն ու կուրծքի ուժը։ Ես անկէ չատ երիտասարդ ըլլալովս հանդերձ, իմէ այդ միւնոյն գաղարումները ես ընեմ, անպատճառ բնմին վրայ կը մեռնիմ։ Յայսնի է որ ապրուստի կամ դրամի տեսնջը չէ այս մարդուն ասիկա ընել տուողը, այլ ԱրմիկեՍթի ՀՈՒՐԸ»։ Այս է իր հորսառութիւնը և իր փառքը։

Հ. 0.






مناقان چالىشىرىكىن ۱۳۲۷

ئىرلەندىم بىر ۋە ئەلمانىندا ئەلبىرلىكىن مەسى، ۱۹۱۲.



مناقان و مشھور آذىزور آپلىان ۱۳۲۴

ئىرلەندىم بىر ۋە ئەلمانىندا ۱۹۰۹.



مناقیان گندی حادق دوقبوری زار تاریخان افندی ایله ۱۳۲۲

ՄԱԿԱԴՈՒՅՆԻ ԵՎ ԽՐԱՊԱՐԱՐ Տօֆի Զարդարեան 1908.



«تیریاکی حسن پاشا» وظیفه‌سنه ۱۳۲۶

«میرزا میرزا خان روسایی» ۱۹۱۰




مناقان و کندی رفیق شفیق سنجاقیان ۱۳۲۰

Մանական եւ իր սիրելի ընկեր

Սահնազնեան ۱۹۰۵



«ایک احباب جاوشلر» پیہسنده مارہ شال و طینه سنده  
۱۳۰۵  
«ئەلپىز ئىپسۇرىپلىرىنىڭ» سىۋامىن ۋەرگەنلىرىنىڭ مەۋ,  
1890.



(ئىچىر ۋەرگەنلىرى)  
۱۹۱۰  
مناقىيان ۱۲۳۵



«**կին**» ու պատճենահանձնութեան ժամանակակից լուսապատճեն 1897.



«**Սևակ**» պատճենահանձնութեան ժամանակակից լուսապատճեն 1910.



«سليم ثالث» پیه‌سنده علمدار پاشا وظیفه‌سنده  
۱۳۲۶ «Սելիմ Գ.» բիեսին Ալեմար փառայի դերին մէջ : 1910.



«سليم ثالث» پیه‌سنده علمدار پاشا وظیفه‌سنده  
۱۳۲۶ «Սելիմ Գ.» բիեսին Ալեմար փառայի դերին մէջ 1910.



«لبليجى خورخور آغا» وظيفه سنه ١٢٩٢

«لىاپلىاپلىنى» بى ۋەرەمى مەق ، ١٨٧٧.




«لبليجى خورخور آغا» وظيفه سنه ١٢٩٢

«لىاپلىاپلىنى» بى ۋەرەمى مەق ، ١٨٧٧.



« قالديزىجى \* پېسندە ۱۳۱۱

مۇھۇمۇش «ئىۋانلىق» ի դەرىبىن مىڭ ، ۱۸۹۶.



« مونتە قريستو » پېسندە آپا فارىيا وظيفەسندە ۱۳۲۵

مۇھۇمۇش «ئىۋانلىق» ի դەرىبىن مىڭ ، ۱۹۰۹ .



(Շիլար)

Ռշիլարկ «Աշխար» Պիեսնդե ֆոն Մուռ Ուլիգհնդե  
1292  
Աւազակներ ողբերգութեան «Թօն Մօօր» ի դերին մէջ  
1880




(Շեյքանի Հօնան)

«Շիտան» Պիեսնդե Խոայ Ուլիգհնդե 1327  
«Սատանայ» բիեսի Հօնայի դերին մէջ, 1911.



مناقيان ۱۲۹۵

ՄԱՍԿԵՏԱՆՅՈՒԹԻՑԻՒԹԻՒՆ , 1880 .



(Շիլէրի Շէյլօկ)

مناقيان «Շեյլօկ» Ուլիք-Տեսանկան 33 տեղ մասնակիութեան մեջ , 33 տարի առաջ .

ՄԱՍԿԵՏԱՆՅՈՒԹԻՑԻՒԹԻՒՆ «Շէյլօկ»ի դերին մեջ , 33 տարի առաջ .

دادره‌سند و آثار تفاخر اظهارندن دائم اجتناب ایده‌رئ چالشیر ایدی و حالاده عین سکون و ثبات و عنم و متنشه چالشمدادر . کنندی‌سیله کوروش‌نلره تیاترو نک فوائد و محسناشدن ، پیه‌سلدن والحاصل صنایع فیسه‌دن بشقه موضوع‌ولردن بحث ایتمز : « بن استعداد و قابلیم بوم‌کزده‌در . طبیعت بر عمان بی پایاندر . ترق انجق اختصاص سایه‌سنده ممکندر » دیر . مناق افندی اوروبا غزن‌تالرینی مطالعه ایدر . فقط بونلرده انجق تیاترولره عائد اولان شؤن و مباحث نظر دقت و مراقبتی جلب ایدر .

مناق افندی تام یتمش اوج یاشنده بولندیغی حالده صحنه‌ده هنوز کنجلکه مخصوص قوت و فعالیتی محافظه ایمکددر . چکلرده اوده‌ئون تیاترو سنده (پارس فقراسی) پیه‌سی اویناندیغی اشناده دوقور باردیزبانیان افندی مناق افندینک صحنه‌ده کی اوضاع و اطواری نظر حیرت و است رابنی جلب ایده‌رک دیمشدر که : « بویا شده بر آدمک بنیه‌سی و کوکسک درجه قوتی قانون طبیعتک خلاق‌سده بر خارقه‌در . بن اوندن پاک زیاده کنجع اولدیغی حالده بویله‌جه بوکلک و قیویرملق کبی اوضاع و اطوارده بولنسه محقق صحنه‌ده ترک حیات ایدرم . بویله اطوار و اوضاعی ارائه ایتدیرن معیشت یاخود پاره قزانق حرص وطمی دکل انجق عشق و سودای صنعت اوله کرکدر . »

ذاتاً مناق افندینک یکانه سرمایه‌سی ، ثروت وسامانی و شرف و شانی ده بوعشق صفت‌دن عبارت اولدیغنه بو ترجمه حائی مطالعه ایدن ذوات کراچه قناعت حاصل ایدلش اوله‌جفی شهده‌دن وارسته‌در .

یک ، جدی وریق پیه‌سلر وضع صحنه ایدلشی حقنده وقوع بولان تکلیف و مطالعه‌لره جواب‌مناق افندی دیر که : « خیردوسم ، فکر و مطالعه‌کز کوزل فقط بزجه شمدیلاک قابل تطبیق دکلدر . فرانسز لر پاک زیاده ترق ایتمشلر ، حس و فکرلری پاک زیاده کسب نزاکت ایتمشدتر . فقط کندي‌لرینک ترتیب ایتش اولدقلری پیه‌سلر بالکز کندي‌لرینه مخصوص‌صدر . بز هنوز انلرک سویه عرفان و ترقیسنه واصل اولماشزد . بوکبی پیه‌سلر اوینامقه هم ارباب تماشایه او صانع ویرز و هم‌ده بز آج قالیز . »

بونکله برابر مناق افندی (ladam اوقاملیا) ، (دالیلا) ، (دمیرخانه مدیری) ، (مادام اوبره‌نک افکاری) ، (برفقیر دلیقانلینک سرکنشی) و ساره کبی بعضاً رقیق پیه‌سلر صحنه‌یه وضع ایمکدن خالی قلاماش‌در . اویونلرک حاصلاتی مناق افندینک اصابت افکاری اثبات ایده‌بیلور . بعض ارمینیجه پیه‌سلر اوینامسی ایچون وقوع بولان تکلیفلره مناق افندی جواب‌دیر که : « عناصر حاکمه نک تنوی افکار یه ده‌هزایاده احتیاج واردر ، بوکا افکاری‌نه چالشمالی زده عناصر ساره نک راه و سعادت حالی عناصر حاکمه نک تنویر وابسته‌در . » مناق افندی نک ترجمه ایتش اویانی پیه‌سلرک اکثریسی طائفة نسانک ترفع قدری‌نه و تهدیب اخلاقته خادم موضوع‌لری حاوی ایدی . قادرینلر مناق تیا و سندن خانه‌لرینه چودتلرنده نسوانه‌هه صورتله معامله ایدمای و نصل حرمت و رعایت کوسترسی لازم کلیدیکی او کر نمک ایچون زوج‌لرینه مناق تیاترو سی توصیه ایدرلر ایدی . مناقیان سیمز صدادسز کمال سکون

رونتکن ضیاسیله فوتوغرافی آلمانیه قرار ویریلور . بو عملیات نتیجه‌سنه دوقتور زارطاریان غلبیه چالار . فی الحقيقة موئی الیه دوقتورک چیزدینی اشکال ایله رونتکن ماکنه‌سیله آلان فوتوغراف نقطه‌سی نقطه‌سنه ببرینه مطابق کلید . آرتق دوقتور زارطاریانک نائل ظفر اوایدیغدن طولای نه درجه مستغرق مسرت اویلینی تصور اوونبیلور . مناق افندینک بجناغی بالطبع تداوی اولنور واعاده صحت ایدوب تکرار صحنه‌ده اثبات وجود ایدر . مناق افندی اعاده صحنه‌دن صکره ایلک دفعه‌اوله رق صحنه‌ده عرض وجود ایتدیکی صرده‌ده اهالیده حاصل اولان علام شوق و شادی بی تعریف و تصویر ممکن دکل ایدی . مناق افندی کرک استاد جراحین اولان دوقتور زارطار - یان طرف‌دز کرک خبته‌لغی ظرف‌دز سرف اوینان مسامی و هممات حذاقمندانه‌یی و کرک خسته‌خانه اطبا وازان مأموریتی طرف‌دن ابراز اوینان آثار نوازشکارانه‌یی دائم فرط حسیات منت و شکرانه یاد ایدر .

نهایت مشروطیت اعلان اولنور . اویونجیلر آرتق نفس آلورلر . فقط مع التأسف قومپانیه‌نک ارکاندن ایکیسنک هولاوس ایله بینه‌مبیان افندیلارک وفاکی و قوع بولور . اعلان مشروطیتی متعاقب برطاقم آماتورلر توره‌مکه باشـلار و تیاترو جیلچ صنعتی دها زیاده تعالی و ترق ایده جک یرده بالعکس کیتـدـکـه تـذـنـیـ اـیدـر .

مناق افندی یالکز مسلک و صـنـعـتـکـ جـهـتـ عـمـلـیـهـ سـنـجـهـ حـائـزـ مـهـارـتـ اوـلـیـوبـ نـظـرـیـاتـیـ دـنـخـ تـدـقـیـقـ اـیـشـدـرـ . پـارـسـ قـوـنـسـرـ وـاتـوـآـرـنـیـکـ تـیـاتـرـ وـجـیـلـجـهـ مـخـصـوـسـ شـعبـهـ نـكـ درـسـلـرـنـیـ ، بـیـوـکـ صـنـعـکـارـلـرـکـ قـلـمـهـ آـلـشـ اوـلـدـقـلـرـیـ پـیـهـسـلـرـیـ ، بـوـنـلـرـ حـقـنـدـهـ یـازـیـلـانـ تـقـیـدـاتـیـ وـفـرـانـسـرـزـدـ پـرـتوـآـرـنـیـکـ حـاوـیـ اوـلـدـیـنـیـ بـاـجـلـهـ آـنـارـیـ تـدـقـیـقـ وـمـطـالـعـهـ اـیـشـدـرـ . تـیـاتـرـ وـ اـمـورـیـهـ وـاقـفـ اوـلـانـلـرـ منـاقـیـانـ اـفـنـدـینـکـ فـرـانـسـرـزـ رـهـپـرـهـ آـرـنـیـ عـرـیـضـ وـعـمـیـقـ نـظرـ تـدـقـیـقـنـ کـیـکـدـشـ اوـلـدـیـنـهـ شـهـادـتـ اـیدـزـلـرـ . منـاقـیـانـ شـمـدـیـهـ قـدـرـ کـیـجـهـ کـوـنـدـوزـ یـورـوـلـقـ بـیـلـمـزـ بـرـسـیـ وـغـیرـلـهـ فـرـانـسـرـزـ پـیـهـسـلـرـیـ مـطـالـعـهـ وـتـرـجـمـهـ وـقـرـانـدـیـنـیـ پـارـهـنـکـ قـسـمـ اـعـظـمـنـیـ پـیـهـسـلـرـ فـیـاـعـهـسـنـهـ تـخـصـیـصـ اـیـمـکـدـدـرـ .

تـیـاتـرـوـلـرـکـ قـاـنـسـیـ حـقـنـدـهـ بـرـ اـرـادـهـ اـسـتـحـصـالـهـ مـوـقـعـ اـولـورـ . شـوـحـالـدـهـ تـیـاتـرـ وـ قـوـمـپـانـیـلـرـیـ طـشـرـهـلـرـدـهـ اـجـرـایـ لـعـیـانـهـ مـضـطـرـ قـالـیـلـرـ وـ اـوـجـ سـنـهـ قـدـرـ شـہـرـدـنـ شـہـرـهـ سـرـسـرـیـ طـوـلـاـشـیـلـرـ . چـوـقـلـرـ وـسـائـطـ بـعـیـشـدـنـ مـحـرومـ قـالـوـبـ اـشـیـالـرـیـ صـانـعـهـ بـجـبـورـ اـولـورـلـرـ .

مـؤـخرـاـ رـضـوانـ پـاشـاـ قـتـلـ وـبـرـوـسـهـ دـالـیـسـیـ رـشـیدـ پـاشـاـ شـہـرـاـمـانـتـهـ نـصـبـ وـتـعـیـنـ اـولـنـورـ . رـشـیدـ پـاشـاـ تـیـاتـرـوـلـرـکـ تـکـرـارـ آـجـلـمـسـیـ حـقـنـدـهـ اـرـادـهـ اـسـتـحـصـالـ اـیـتـدـیـکـمـدـنـ قـوـمـپـانـیـهـلـرـ بـرـبـرـ دـرـسـعـادـهـشـتابـ اـیدـرـلـرـ وـ اـیـشـلـاـلـرـلـرـ لـکـنـ سـانـسـوـرـکـ وـخـفـیـلـرـکـ القـاـ اـیـتـدـیـکـ خـوـفـ وـدـهـشـتـ بـرـ کـابـوـسـ کـیـ اوـیـوـنـجـیـلـرـکـ ذـهـنـ وـخـیـالـیـ تـصـیـقـ وـتـدـهـیـشـدـنـ خـالـیـ قـالـاـزـ .

۱۹۰۸ سـنـسـیـ آـغـسـٹـوـسـنـدـهـ بـرـ کـیـجـهـ قـوـمـپـانـیـهـ مـقـرـیـ کـوـنـدـهـ کـیـ بلـدـیـهـ بـاـنـجـهـسـنـدـهـ اوـیـوـنـ وـبـرـمـکـدـهـ اـیدـیـ . منـاقـ اـفـنـدـیـ رـوـانـیـ اـیـتـدـکـدـنـ صـکـرـهـ اوـتـلهـ عـودـتـ اـیـتـدـیـکـیـ صـرـدـهـ دـوـشـ وـبـجـانـگـیـ قـیـرـیـلـوـرـ . دـرـحـالـ یـتـیـشـیـلـرـکـ خـانـهـسـنـهـ بـعـضـ وـاـیـرـتـسـیـ صـبـاحـ یـدـیـ قـوـلـهـ خـسـتـهـخـانـهـسـنـهـ نـقـلـ اـلـنـورـ . خـسـتـهـخـانـهـدـهـ بـعـضـ مشـاهـیـرـ اـطـبـاـ حـاضـرـ بـولـنـدـقـلـرـیـ حـالـهـ بـجـانـگـیـ عـرـیـضـ وـعـمـیـقـ مـعـایـنـهـ اـیدـیـلـوـرـ وـبـجـانـگـهـ کـیـکـلـ قـیـرـلـدـیـغـهـ حـکـمـ اـولـنـورـ . یـالـکـرـ خـسـتـهـخـانـهـنـکـ سـرـ جـراـحـیـ دـوقـتـورـ زـارـطـارـیـانـ (ـقـوـلـ دـوـفـهـمـوـسـ)ـ تـعـیـنـ اـولـنـانـ کـمـیـکـلـ کـمـیـکـلـ چـانـلـامـشـ اـولـدـیـنـیـ خـصـوصـنـدـهـ اـصـرـارـ اـیدـرـ وـصـانـکـهـ رـوـنـتـکـنـ خـسـیـانـهـ مـالـکـ اـولـازـ کـوـزـیـلـهـ کـوـرـیـیـوـرـ اـیـمـشـ کـیـ قـوـرـشـوـنـ قـلـمـهـ چـانـلـامـشـ اـولـانـ مـحـالـکـ اـشـکـالـیـ چـیـزـارـ . بـنـاءـ عـلـیـهـ منـاقـ اـفـنـدـینـکـ صـاغـ آـیـانـیـ یـارـیـ بـانـهـ قـدـرـ آـلـجـیـ اـیـچـهـ اـلـنـورـ . دـوقـتـورـ زـارـطـارـیـانـ اـدـعـاـسـنـدـهـ اـصـرـارـیـدـرـ . دـرـسـعـادـتـکـ اـطـبـاـیـ حـاذـقـهـ وـجـراـحـیـنـ مـاـهـرـ سـنـدـنـ اـولـانـ سـاـئـرـ دـوقـتـورـلـاـسـعـکـسـنـیـ یـعـنـیـ قـیـرـلـدـیـغـهـ اـدـعـاـاـصـرـارـ اـیدـرـلـرـ . کـیـفـیـتـ اـطـبـاـ وـمـتـخـصـصـینـ آـرـهـسـنـدـهـ غـنـهـلـرـدـهـ سـرـمـایـهـ بـحـثـ وـمـقـالـ اـولـورـ وـبـینـ الـاطـبـاـرـ مـنـاقـشـهـ جـرـیـانـ اـیدـرـ . قـرـقـ کـوـنـ کـوـنـ کـوـنـ اـفـنـدـینـکـ آـیـانـیـ آـلـجـیـنـ چـیـقـارـیـلـوـرـ وـبـینـ الـاطـبـاـرـ مـنـاقـشـهـ جـرـیـانـ اـیدـنـ منـاقـشـاتـ وـمـبـاحـثـاـهـ نـهـایـتـ وـبـیـلـکـ اـیـچـوـنـ منـاقـ اـفـنـدـینـکـ بـجـانـگـهـ کـلـیـخـانـهـ خـسـتـهـخـانـهـسـنـدـهـ ، فـرـانـسـرـزـ خـسـتـهـخـانـهـلـرـنـدـهـ وـالـمانـ خـسـتـهـخـانـهـسـنـدـهـ

مناقیاندن آیرلش اولان آرقداشلری بروسو مدند عودت ایده رک تکرار  
التحاق ایدرلر . بوصورته مناق قومپانیه سی یکیدن تشکل ایدر . ارتق اهالی  
دراملره مقتون اویلش و هریرده و هر شهرده قومپانیه یه رغبت کوس-ترمکده  
بولنمش ایدی . بروقت صکره قومپانیه تکرار بوزیلور و قومپانیه نک یاریسی  
قالیر . مناق قالان آرقداشلریله ازمیره و کندیستنن آیریلانلر ایسه سلانیکه  
کیدرلر .

برمدت صکره بربنندن آیرلش اولان ایکی قومپانیه تکرار برلشه رک  
بروسمیه کیدرلر . مناق افندی اوراده خسته لدینگدن برایک اویونه اشتراك  
ایده مت . (منظومه‌افکار) غزن-تئسنک بروسمه مخابری آرقداشلرندن برینک  
اطیفه سندن اغفال اویله رق مناق افندی نک وفات ایتدیکنی مفسوب اولدینی  
غزن-تیه بیلیدیرر . بناءً علیه مناق افندی نک خبر وفاتی هپ غزن-تلرده ترجمة  
حالیه برابر نشر اولنور . بونک اوزیرینه هر طرفدن مدام مناقنه و مخدومی  
آرام افندی یه بیان تعزیزی حاوی بروچوق تلغراف و مکتبه رور و رود ایدر  
وجنازه مرسامنث بهمه حال استانبولده اجرا اولنمسی ایچون نعشنک استانبوله  
نقفل اولنمسی لزومی آرام افندی یه بیلیدیر بیلور و حتی بومناسبته جنازه مرسامنک  
تر تیباشیه اشتعال ایدن بر قومیسیون بیله تشکیل اولنور . بالآخره کیفتی  
آکلاشیلور . مخابر مومنیه کیه چرکن و مؤسف برشقه ایله اغفال اویلندیغی  
تحقیق ایدر .

دور حمیده شهر امینی اولان متوفی رضوان پاشا کندی رأی و رضاسی  
خلافنده اویله رق مخدومی رشدابکاک ابیلا درجه سنده تیاترو ایشلریله اشتغال  
ایتدیکنندن طولایی فوق الحد آثار افعال کوستیر ایدی . برحالده که رشدابکاک  
یوزنندن اویونخیلر یجه دفعه‌لر رضوان پاشانک غصب و تهورینه و تهدیدلرینه  
هدف اویلشلر و حقی ضرب اوینشلردر . نهایت رضوان پاشا مخدومی کندی  
کندیسته تیاترو قومپانیه‌لری تشکیلندن و تیاترو ایشلریله اشتغال‌لدن منع مخدومی  
اصلاح ایده‌مدیکنی کوره رک تیاترولری قائمق نیت و تصویرنده بولنور و کویا  
عثمانی تیاتروسی اصلاح مقصدیله خاقان سابقه بژورنال ویر و درسعادنده

پاشانک کوننده یکرمی لیرایه قدر بر مبلغ ویرملک ایحباب ایدر ایدی . بعضًا  
مناق افندی : « دیلمک ویاخود آجلقدن اولملک بوحاله بیک کرمه من جحدر .  
فقط نه چاره ! سرده جنت صنعت وارد » دیه تظم حال ایدر ایدی .  
مناق افندی نک آرقداشلری کندیستنک نظر خلقدن حائز اولدینی شهرت  
و توجه‌لدن قصقاله رق پیه‌سلرک ترجه‌لری سرقت ایتمکی اونو تیه رق کندیستنی  
ترک ایدرلر . شوالدله مناق یالکزقاله رق اویوندہ قانتو جی بولنماق شرطیله  
کوچوک اسماعیل ایله برشیر . بوصرده کوچوک اسماعیل برذات طرفندن  
وقوع بولان تشویقاته اتباءً اوپره ته باشلامق ایستر . مناق افندی وارت رویانک  
حالی کوز اوکنه کتیروب اوپره تلویز واز کچمی ایچون لازم کان نصیحته  
بولور ایسنه اودات اصرار ایتدیکنندن نهایت (قارمن) اوپراسنک  
پرووالرینه ابتدار اولنور . پریادونا اوله رق مادموازل قوهاریک شرینیان  
و تنور اوله رق آقایان و واهان شاهینیان قومپانیه یه داخل اولورلر . اویونخیلرک  
قارنی طویورمق و پرووالره دوام ایتمک ایچون اسماعیل افندی دیر کلر  
آرمی تیاترو سنک اتصالنده انله احمد آظا اسمنده بر آشجی کوس-ترمیش  
ایدیک (قارمن) اویوننک ویرلله جکی کونه قدر بو آشجیدن ایستیانلر درت  
هفتنه قدر ویره سیه یمک ییه بیلله جک ایدی . آردهن بر رقاچ هفتنه کچر . هنوز  
اوپرا حاضر دکل ایدی . زوالی احمد آغا ارتق ویره سیه یه طیانه میررق بر  
کون تیاترونک قپوسنده : « نردهه غالدی ؟ غارمن می در ، نه آللهم بلاسیدر !  
دها کلیه جلک می بوقبه ؟ » دیه آوازی چیقدینی قدر ریاغه باشلار . نهایت  
(قارمن) ک پرووالری ختم بولور ، اویونلره بدأ اولنور . ماهر ایتالیان  
موسیقیشناسلردن مرکب اولان را اورکستر و طاقی نوطه یه آشنا اولیان بوقومپانیه نک  
اورایی مکملانه موفق اویلینگدن طولایی بیان تهیج ب ایدیسور ایدی . لکن ،  
برنجی دفعه حاصلات اهمیتسز ایدی . ایکنچی دفعه دها آز ایدی . بر صباح  
مناقیان مادموازل پروز نامنده بر مغنية مشهوره نک صندوقی تیاترونک قپوسنده  
ایچری کیدیکنی کورور . مناق ایشی سزر و کندی دخنی تیاترونک آرقه  
قوسندن صیویشور .

تفايس سه زونی ختم بولدقدن صکره مناق افندی بازى چیز مک اوزره در سعادته عودت ایدر و رمضان شرافی ده شهزاده باشنه اسکی آرقداشلریله اوپونار ویرد کدن صکره ماری نوارت و سنجاقیان ایله برابر ۱۸۸۱ سنه سی سه زو تی چیز مک اوزره تکرار تفليسه عنیت ایلر. بوصره لرد مناقیان افندی ملتداشلرینک دوچار اولدقلری مظالم و اعتسافاتی مصور بر مکتب شرقیسی ترتیب ایتدیکنندن برحیلی سنه ساخته دوستلرو خفیه لر یوزندن خوف و هراسله اصرار وقت ایتشدر.

تفليسده قلمق اوزره عقد ایدلش اولان مقاوله مدقی کال موقفيته ختم بولور و قومپانیه تکرار در سعادته عودت ایلر. بالکن آدامیان تفليسده قالیر. مناقیان قفقاسیه ارمیلرینک تیاترو پرور لکنی دائم لسان تقدیراته وعلى الخصوص قفقاسیه دارمنی تیاترو سنک الا عنز مپرور و فنا کار مؤسسی اولان آمریکیان و چمشکیان نام ذواتی حسیات منتدارانه و ثنا کارانه ایله یاد و تذکار ایلر.

مناق افندی تفليسدن عودتنده رارت ویان ایله بر لشیر و عبد الحمید طرفین سرای هایونه آنیر واک قدملیسی اولق اوزره قومپانیه نک مدیر لکنه تعین اولنور. مناق ایلک تیاترو جیلک صنعتندکی (ماردیروس) لخی ایشته بو تاریخنده یعنی ۱۸۸۲ سنه سی تشرین اولک ۲۵ ندن ابتدا ایدر. مناق ایلک بش لادر و بک اوغلنده تعلیم خانه اتصالنده یا یلمش اولان (قر و آسان) تیاترو سنه بنیان ایله بر لکده او پرمه تلر ویرمکه ابتدار ایلر. مناق افندی از جمله (بلیسیجی خور خور اغا) اویوننده بلیسیجی رولنده و (عارفک حیله سی) اویوننده عارفک رولنده بک پارلاق موقفیتلر احراز ایلشدرا.

برمدت صکره بوا پرمه قومپانیه سی صکره کیدر واوراده رغبت فوق العاده بولور بدرجده که خدیو حضر تلرینک تقدیرات مخصوصه نائل او لور، على الخصوص مناق افندی (ژیروفه ژیروفلا) اویوننده بوله رونک، (اورفه) اویوننده پلوتونک و (مادام آنفو) ده پونپوننک رولرنده تیاترو بپور اهالینک تقدیرات فوق العاده سنه و کندی شرفه ویریلن (فضلیت

مغلوب اولورمی ؟) نام در امده عضم بر موفقیت مادیه به وهدایای مختلفه به مظہر اولمشدر.

مصدردن عودتنده مناق قومپانیه سی سیساق، آلسکانیان، هولاس، چاپر اسد، صفریان، چوبانیان، ماطوسیان، نوری، احمد نجیب، یالدیز جیان، سو فلور قلفه یان، اداره مأموری لیجه چی، مادمواصل ماری نورات، مادمواصل هکیمیان، مادمواصل ساینیک مادمواصل او فلیدان وزوج وزوجه بینه جیاندن مشکل بونیور ایدی. یشامق لازم ایدی. بناءً علیه قومپانیه چالشمه باشlar، اول امر ده خلقك مناج و مذاق نظر دقته آلنور، روماتیق پیه سلر خلقك مناجه اک زیاده موافق عداوندی یغندز مناق افندی حسیاتی تحریرک و تهییج ایدن پیه سلرک ترجمه سنه باشlar. مناق افندی قومدی و درام اولق اوزره ایکی یوزی متتجاوز پیه س ترجمه ایتمشدرا.

بوانه لارده سرای هایوند وار تو ویانک تخت اداره سنه مناق افندیک ترجمه کرده سی اولان پیه سلر وضع چنها ایدلکه باشلامش ایدی. برمدت صکره وار تو ویان ایله قومپانیه آرسنده اختلاف حاصل اولدی یغندن اثوابحی باشی الیاس بک امر ایله مناق اندی سرای هایوند اجرای صنعت ایدن اوپونجیلره رژیسور تعیین ایدی ر. بوسیله وار تو ویانه مناقه قارشی برحس عداوت حاصل اولور و وار تو ویان مناق افندیک ترجمه ایتمش واویتماش اولدی یعنی پیه سلر خفنده بیک در لول مالاییتی تاویلات و تفسیراتی حاوی زور ناللر ویرمکه باشlar. بو نک اوزرینه ذاتاً بی رحمانه تحریر باته او غرایان پیه سلر بر رقات دها شدتنه سانسور ایدیلور. آرتق کله لر و جمهلر بیله طی و تحديد ایدیلور. مثلاً پیه سلر ده تاریخ ذکر اوله ازار. مانع اونتیلور، «عدالت» کلمه سی نابدید اولور، «اختیار» و «برون» کلمه لر طی اولنور. پیه سلر او جه بالکن سانسور مأمورینک نظر تفیشنیدن امرار ایدلیکی حالده شمدى ضبطیه نظارته ده کوندرایلور ایدی. بربیه سی سانسور دن قور تار مقایچون سانسور مأمورینه هر حالده بر هدیه نقدیه دها طوغر وسی رشوت ویرمک لازم کایر ایدی. پیه سه کوره بالکن بربیه سی ایچون على الخصوص ضبطیه ناظری شفیق

وارتوویان ایله تکرار بر لشیر. فقط بوصرہ لرد درام قیلندن اولان پیه سلریک دوشکون  
برحالده ایدی زیرا فصویله جیانک احداث ایتدیکی طلوهات بک زیا ه پارلامش  
وبرطاقم عبدالیلر میدانه کتیرمش والحاصل اهالی مسلمه نک فوق العاده مظہر  
تقدیری اولمش ایدی .

۱۸۷۹ سنه سندھ فقفاپسيا ارمینیلری تیاترویه کرمی ویرمکه باشلامشلر  
و محلنده موجود اولان قتورو آقتیسلرله اکتفا ایتمیوب مادموازل آستغیك  
وسیرانوش همشیره لری و آدامیانی درسعادتند دعوت ایتشلر ایدی .  
۱۸۸۰ سنه سی موسم صیفندھ تفليسیس تیاترو جمعیتی اعضا سندن آپار اوھانسیان  
درسعادتھ کایر و مدام هر اچیا ایله قره قاشیان همشیره لرلکدھ مناقیانی  
تفليسیه دعوت ایدر . بوصورتھ تفليسیه محلی و استانبولی اویونخیلردن  
صرکب قوتلی بر قومپانیه تشکل ایمشن اولور . فقفاپسیه نک تیاترو  
پرور ارمی اهالیسی هر جهتله مشکلپسند او ملغه برا بر قومپانیه نک روس آرتیستلریله  
رقابت ایتمی آرزو سندھ بولنورلر . مناقیان بو درجه مشکلپسند اهالی یی  
خشندود ایمک ایچون صرف ایتدیکن مساعی و مزاحمدن بک زیاده بورو له رق  
خسته لئیر و فرار ایتمکی قورار . فی الحقیقہ بر کون کیز لیجھ پوچی یه کیدر .  
فقط ترمندن اینز اینز مأمور لردن بری کمال تزا کتلہ در حال تفليسیه عودت  
ایتسنی اخطار ایدر . مناقیان او کیجھی ترصد آلتندھ کچیرد کدن سکرھ  
ایرسی صباحی تفليسیه عودت ایدر . تیاترو مدیری پرهنس آمادونی دن بشقه  
آرقداشلردن هیچ برع ایشدن خبردار اولماشن ایدی . پرهنس مناقیانک  
عودتی کورنجه کندیسنه تقرب ایدر و بیسمله مناقیانه معашنے الای روبله  
ضم اولنديغی خبر و برر . او کیجھه مناقیان محنه ده کوروندیکی صرده ده خلق  
شدید و مددیک آلقشلرله کندیسنه قبول ایدرلر . مناقیان او سنه تفليسیه  
کندی منفعته ویردیکی براویون اثنا سندھ کندیسنه مع قوردون غایت قیمتدار  
بر آلتون ساعت ، برطاقم قول و کوکس دوکمehrی ، کوشدن برمهاور  
وچای طافقی ، بیوک بربلاغ اهدا و هدایای ساڑه ایله برابر بردہ منظومہ  
تقدیریه تقديم اولنور .

ذور سلطان عبدالعزیز ده کمال بک و رفقاسندن چوغی کدک پاشا  
تیاتروسندھ تحت توقيعه آنهرق نف و تغیریب ایدلشلر ایدی .  
برسنه صکرھ وارت ویان فصویله جیانک سؤ معامله سنه صبر و تحمل ایده میرک  
امتیاز قیلندن قورتلق ایچون سوقلوسرز اویون ویرمک اوصولی تأسیس  
ایلر و قومیق حمدی افندی و ساڑه ایله مشترک او له رق غلطه جهشندھ طلوعات  
نامیله لعیات اجراسنه باشلار . برمدت صکرھ فصویله جیان تکرار استانبولی  
ترک ایدر وزوجه سی ، مادموازل ماری نوارت ، همشیره سی مادموازل  
دوریک ( بالآخره مادام سنچاچیان ) و آدامیان ایله بر لکدھ رو شیه کیدر .  
۱۸۷۶ سنه سندھ یقیازار ملکیکان و چوخه جیان بر اوپرہت قومپانیه سی  
تشکیل ایدرک ( چین چیچکی ) ، ( لبییجی خو خور آغا ) و ( عارفک  
حیله سی ) نام اوپرہ تلری ترتیب و احضار ایدرلر . سنه مذکوره نک رمضان  
شریفندھ اویونلر ویرمک او زرہ باب سر عسکری قارشوسنده مسـ افر خانه  
عسکرینک آخرینی بالاستیجار تیاترویه تحويل ایدرلر و ویردکاری اویونلردن  
فوق العاده پارلاق موقفتلره مظہر اولنورلر . وارت ویان اوپرہت قومپانیه سنک  
موفقيت عظيمه سندن تلاشه دوشہرلک کندی دخی ( بل الهن ) اوپرہ تیله بوقیل  
اویونلر ویرمکبا لار . فقط بوتشبی وارت ویانک فلاکتی موجب اولور . ( مادام  
آنفو ) ، ( اورفه ) ، ( برقان ) ، ( زیروفله - زیروفلا ) و ساڑ اوپرہ تلری  
وضع صحنه ایتدیکھ کندی دخی تدریجیاً محظوظ شد .  
ترکیه - روسیه محاربه سندن سکرھ روسلر ادرنه یه کلدکلری زمان  
بنیان اوپرہ ترک ترجمه لری و پاریسیونلری سرقت ایدوب مناقیان افندی بی  
دخی دعوته مادموازل قرقاشیانلر ، مادموازل قوهاریک ، تریاچج  
واساڑه رفاقتندھ بولنديغی حالده ادرنه یه کیدر . ذاتاً بونلردن اول مادموازل  
آستغیک و مادموازل سیرانوش همشیره لر ، مادموازل هرا زیا ، سیساق  
و آندون رشدونی ادرنه یه کیتمشلر ایدی . وارت ویانه کلنجه او بردیه بر قاج  
کشی ایله قالدینی حالده تکرار ایشنه دوام ایدیسیور ایدی . مناقیان ادرنه دن  
عودتندھ کدک پاشا تیاتروسنی ترک ایدوب دیرکلر آرمته جکلمش اولان

حاله بالآخره مخدومی عبدالحمیدک امر واراده مستبدانه سیله بالعله جیلر طرفمند یر ایله یکسان ایدلشدرو .

کمال بک ، احمد دحت افندی ، ابوالاضیا توفیق بک ، شاکربک (صکره شاکر پاشا) ، برادری آکاه بک ، فهی بک و سائر ادبای زمان ایشہ کیریشورلر . (وطن سلسنه) ، (اجل قضا) ، (زوالی چوچق) و سائر پیفسلر تأثیف و ترجمه اولنور .

جنتکان سلطان عنزیز خان حضرتلى دورنده ایدی . صدراعظم على پاشا ، سرای هایون اکا بر مأموریت و سائر رجال دولت تیاترویه کلکه باشلارلر وايشک ترقیتی اسبابی استکماله صرف مساعی ایدرلر . وارتولویان صدر مشار الیه علی پاشا سایه سنده اون سنه ظرفنده وارتولویان قومپانیه سندن بشقه بر قومپانیه تشکل واجرای صنعت ایده میه جک خصوصنده بر امتیاز مخصوص الده ایشك موفق اولور . لکن امتیاز نامه درام و قومدنی ذکر اولنمش اوپرہ تدن ایسه بحث اولنماش ایدی .

مناقیان قیصریه ده اینکن تیاترو و تیاترو جیلگت جانلاندیغی ایشیدوب معلماتک مقاوله نامه سنک مدغ ختم بولو بولماز حبسخانه فراریلر کی استانبوله جان آثار . همان ایرتسی کونی اورته کویده باليان آغوب بک تحبت ھایه سنده مشکل مافا کيان قومپانیه سنه داخل اولمغه دعوت اولنور . مناق ب دعوه اجابت ایدر و آغوب بک معاویت سایه سنده پارلاق بر سهزون کیریلور . مافا کيان بو سهزونده قزانه جغتی قزاندیغندن تکرار بک اوغانندکی دکانه چکیلور .

مافا کيان چکلمسندهن صکره قالان آقتور و آفتریسلر وارتولویان قومپا نیه سنه داخل اولورلر و بوصورته آقتورلردن فصولیه جیان زوج وزوجه ، احمد نجیب ، اسماعیل ، حید ، نبلیان ، عجمیان ، لیجه چی ، فاره قین رشدونی ، طاقوور نعلیان ، خاچیک پاپاسیان ، قامیق کوشخیان و سائره و آفتریسلردن قره قاشیان همشیرلر ، چوخه جیان ، ترەزا و آتنیک همشیرلر ، مادموازل هرانوش ، مادموازل ویرژن و قفار بغدادیان و سائره دن ، متشکل بیوک بر قومپانیه وجوده کلر .

معروفیه آرامیان جمعیتی تشکیل اولنمش ایدی . برمعلم و بر معلمه یه احتیاج وار ایدی . برمعلم ایله از واج ایدوب برابر کوتورمک شرطیله معالمات وظیفه سی مناقه تکلیف اولنور . بو تکلیف مناق افندی یه بک آغر کلر ایسدهه متوفی پطریق نرسن وار زابدیان طرفمند وقوع بولان تشویقات و نصایحله نهایت موافقت ایدر و ۱۸۶۶ سنه سنده ۲۷ یاشنده بولنیغی حاله اسکدارده معلم اولان مادموازل ایماسدوهی ایله ازدواج ایلر . اون بش کون صکره زوج وزوجه تعییر دیکرله معلم و معلمه قیصریه متوجهآ حرکت ایدرلر .

مناقیان ایکی سنه قدر قیصریه ارمی مکتبنده کمال موقفیتیه ایهای وظیفه ایدر . مناق افندی سکنر آی قدرده یوز غداده بولنمش واداره ، وارضا واقع حصوصنده حائز اولدیغی اقتدار ومهارت فوق العاده سی سایه سنده محلی مکتبنده ایرادلرینی بر متابلک بچه اغتصابنده قورتارمهه موفق اولور . مکتبنده بولنر اصلاح ایدکدن صکره تکرار قیصریه یه عودت ایدر .

مناقیان واقعاً کندی سوکیلی صحنه سندن او زاقلاشمی ایدی ایسدهه فکر و قابی دائم اونده اولدیغندن استانبول غرمه لرنده تیاترولره دائـ مندرج حوادث آرامقندن بر آن خالی قلماز ایدی .

وارتولویان استانبولده صنعته دوام ایدیسور ایدی . قره بیت پاپاسیان افندی نامنده بر ذات وارتولویانه يالکن ارمینیجه ایله اکتفا ایتمیوب ترجمه اویونر دخی ویرمکی توصیه ایدر . وارتولویان بوکا موافقت ایدوب ایلک دفعه اوله رق موی ایله قره بیت افدينک ترجمه ایتدیک (چهزاربورجیا) پیهسی وضع صحنه ایدیلور . ترك عنصری تیاترویی سومکد باشلار و پیدرپی دیکریمه سلر ترجمه اولنور . بوکره آقتورلر ، از جمله احمد نجیب ، بیوک اسماعیل ، برادری حمید و سائره اویونچیلگه هوی ایدرلر و بومسلکه داخل اولورلر . ارمی آقتورلرک ترجمه صورت تلفظی اصلاح ایتمک او زده بک چوق صرف مساعی اولنور . نهایت کدک پاشا تیاترویی استیجار اولنور . بو تیاترو جنمکان لطان مجید خان حضرتلىینک اراده سیله (سیرق) اولق او زره انشا اولنمش اولدیغی

ایتدکلری خانه صاحبہ سنک طولا بندن امک آشیروب قارنلری طویور مشرلر در ، لکن بو ضرورت کندیلرینی پائس و قوره دوچار ایمه مشدر ، چونکه قلبلری عشق صنعتاه سوزان اولقده و کندیلرینه قوت وجسارت ویرمکده ایدی . قومپانیه کاملاً درسعادته عودتنه شرق تیاترو سنک او زمانکی مستأجری اولان سرابیون هکیمیان کندیلرینی اویون ویرمکه دعوت ایتدیکنندن ۱۸۶۳ سنه سنه هذ کور تیاتر وده بر سه زون کپیرلر . بو صره لردہ اکشمیان قومپانیا دن آیرلش ، تریانج از میره کیدوب اوراده ازدواج ایتش ، چراچی برایشه کیرمش و فضولیه جیان مادموازل بازار ایله ازدواج ایدوب رو سیه یه کیتمش ایدی . قومپانیا دن یالکن مناق ایله بنیان فالمش ایدیکه آدامیان ، آغوب وارت وویان ، قره قاشیان همشیرملر ، مادموازل آغاونی چیلینکریان ( شمدی مادام بنیه محیان ) و دیقران سنجاقچیان کندیلرینه التحاق ایتشلر ایدی . بو صره لردہ باشیلجه هکیمیانک آثارندن اولان برا یکی پیه سی اوینانیور ایدی . اهالی صانکه تیاتر ودن صوغوش اولدیغندن بو سه زون ده شویله بویله امرا رایدمنش ایدی . دیر کن شرق تیاتر وسی پانیر . کت یعنی برون عنوان هبویسیلیه ایان اولن ان و چوقدن تیاتر وایشلرینه بروتی صوقش بولنان موسيو ماناس ( دکر منجینک قیزی ) و ( پاملا ) نام ایکی و ودویل ایله ایش کورمات ایستیوب تیاتر وی اوستیجار ایدر و ( فرانسز تیاتر وسی ) نامنی ویرد .

ایرسی فیش موسخی یعنی ۱۸۶۴ سنه سی فرانسز اوپره تلری اوینانمغه باشلار . وارت وویان ایسه بنیان و قره قاشیان همشیره لر له مشترکاً علی الحصوص یاز موسمنده اسکدارده با غلر باشنده کی عنیزیه تیاتر وسنه اویونلر ویرمکده ایدیلر . مناق عدم موافقین پائس و قوره دوچار اولوب اوته ده بریده کافی سابق خصوصی درسلر ویرمکه باشلار . حال بوكه ( مناقیان ) لقبنی ( دستیجیان ) ه تبدیل ایتش ایدی . چونکه اکر اویونجی بو زماںی اولدیغندن فرقه وارلش اولسه ایدی شبه سز کندیسی قامچی ایله دفع ایدرلر ایدی . بویله جه آردهن برسنه مرور ایدر .

قیصریه ده برقیز مکتبی تأسیس مقصدیله قیصریه لی مانوقیان برادرلر

ذهبنده قورا . مناقیان ، تریانج ، صدیخیان و قومپانیه یه قارشو بر توجه مخصوص صده بولنان ازمیر تجارتندن استیان آفا بر اقسام بر میخانه ده اکلمکدله ایدن مصاحبه نصلسه عشق و علاقه یه انتقال ایدر . مناقیان افندی بواسناده کویا حیاتندن قطع امید ایتش کی بريطاقم سوزلر صرف ایدر . درجه ده که ياننده کی آرقداشلری پک زیاده متاثر اولوب مناق افندی یه تسليمه باشلارلر . مناق افندی بواسناده جیننده صاقلامش اولدیفی توتون تو زینی چیقاروب واوکندسی شراب قدخنه طولدیروب « ارق الوداع . و ستلزم الوداع ! مناقیانک کندیسی ایچون اتحار ایتدیکی کیدیکنر اوقیزه سویلیکنر ! » دیر و درحال شرابی ایچز آرقداشلری اللرندن طوتارلر . قورناراز مناق کویا صانحیلانش کی بريطاقم جعلی حال و طورده بولنور . زواللی استیان اغا پرتلاش فارشوکی دکاندن بر کاسه یوغرود یتیشدیرر ، تریانج آغزینی آجار و صدیخیان قاشیقله بوجازندن آشاغی یوغرورت طولدیرر . میخانه جی قورقوسنندن « بوجو جغی چایوق دکاندن آلوب کوتوریکنر « دیه حیقر مغه باشلار . نهایت بر آر بیه قویوب اقامت ایتدیکی خانه یه نقل ایدرلر . او طه شینی اولان بنیان دوچار خوف و دهشت اولدرق اویقوسنندن اویانیر و ماجراجی آ کالیوب بردوق قوره قوشار . استیان افده مادموازل آغاونی نک اقامتكاهنہ شتابان اولور . بنیان دوقوری واستیان آفده مادموازل یتیشدیرلر .

فرانسز دوقور معاینه دن صکره ایشی چاقار و مناق که ولا غنه ( du Vous avez mangé du poison ou bien du poisson سوزه هی یو قسه بالق می یدیکنر ؟ ) دیه سؤال ایدر . مناق افندی دوقوره کیمسه یه برشی سویله مه منی رجا ایلر . دوقور شویله بر رچته یازوب اجرتی آلدقدن صکره مفارقت ایدر . مادموازل آغاونی ایسه بر نظر لا یقیدانه عطف ایدوب ایشی آ کلامش اولدیغی ایما « بن بویله لرینی چوق کورمشم ! » دید کدن صکره عودت ایلر . مناق افندی بویله جه محجوب اولور . نهایت دیکر اویونجیلر دخی بر یولنی بولوب استابو له عودت ایدرلر .

مناقیان و آرقداشلری اوقدر مضائقه لی کونلر کپیر مشرلر در که بعضًا اقامت

شیارویه شتاب ایدرلر و وايونك خاتمنده قافله قافله فارلره خانه لرینه عودت  
ایدرلر .

شیارویه شتاب ایدرلر و وايونك خاتمنده قافله قافله فارلره خانه لرینه عودت  
ایدرلر .

۱۸۵۹ سنه سی تیاترو سه زون ختم بولش و موسم صیف حلول ایتش  
ایدی . قومپانیه طاغلماش ایدی . چونکه یاز موسمنده اویونخیلر یاریم  
معاشله پر و را پامغه محبور ایدیلر . تاریخنی قیاقتلر و دکورلر ایچون مصارف  
کلیه اختیار اوینور ایدی . مادموازل آروسیاقد ، مناقیان ، اکشیان ،  
ماغا کیان واوهانس عجمیان مهارتلریله کندیلرینی سیرجیلر سودیرمشتلر  
ایدی . نبیان ، فضولیه جیان ، تریانچ ، چراچی ، لیجه چی ، میراث  
یدی یان ، مادموازل آغاونی ، مادموازل کمر و کیان ایسه او یلدیزلر ک  
اطرافنده دور ایدن سیاره لر ایدیلر .

قومپانیه اکثرا ویقتور هوغونک آثارنده ( آنجه لومالی پیه ری ) و  
( لوکره سی بورجیا ) یی ، شیلرک آثارنده ( حیدودلر ) یی ، بشکطاشلیانک ،  
سرابیون هکیمیانک و ترزا نک آثارنی صحنه تماشایه وضع ایدیبور ایدی .  
مناقیان ( لوکره سی بورجیا ) پیه سنده جهnarونک و ( آنجه لومالی پیه ری ) ده  
رودولفک رو لارینی نه درجه مهارتله ایفا ایتمکده بولمنش اولدیغی تحظر  
ایتدیکی صرهده حالا روحنه بر اهتزاز حس ایتمکده در .

۱۸۶۰ سنه سنده شرق ارمی زانیکیان قومپانیه سه زونک خلوالنده  
دو مینیان و مدام ماریام زانیکیان قومپانیه داخل اولمشلر ایدی . سه زونک  
صوکارنده شایان تذ کارجاداندن او لهرق مناق اندی شونی حکایه ایدر : « قومپانیه  
بر کیجه ( نل قوله سی ) اویونتی ویره جک ایدی . او کونلرده ارمی قتویلک  
جماعتی آرمه سنده ( هاسونیست ) و ( آتی هاسونیست ) مسئله سی ظهور  
ایتش وین الجماعت بویوزدن تفرقه حاصل اولش ایدی . دیگر طرفدن  
ارمنی قتویلک اولان شاعر بشکطاشلیانک « بز قرداشز » نامنده کی شر قیسی ده  
هر طرفده زبانزد اولش و بناءً علیه ارمی وارمنی قتویلک جماعتی آرمه سنده  
بر مقارت حصوله کتیرمک ایچون تیاترو عالنده کورولن شوق و فعالیت دن  
استفاده اولنق ایسته نلش ایدی . ( نل قوله سی ) اویونک صوک پردد سنده

اکشیان بر دن بره دیشاری یه فرلا یهرق : « بن آج قارنه آ صلا چالشهم  
بو آدم لر بزه امک پاره سی بیله ویرم ورلر ! » دیه با غرمه باشلار . بونک  
او زرینه بعضیلر ایجابتیه باقه جقلرینی وعد ایدوب آرده یه کیرلر واویون ختم  
بولور . فقط بواویون ۱۸۶۰ سنه سی تیاترو موسمنک صوک اویون اولدیغندن  
ایرسی کونی تیاترو چنایی . اکشیانک پطریق هاسون اندی دن اجرت آله . ق  
قصدآ بوله بر حاده ایقاع ایتش اولدیغی روایت اولمنش ایدی »

ذاتاً سه زون ختم بولش و موسم شتا حلول ایتش اولدی ندن ماغا کیان  
قومپانیه دن آیریلور و تکرار قوندیره جیلک صنعته باشلار . دیگر لری مناقیان ،  
اکشیان ، عجمیان ، فضولیه جیان ، تریانچ ، میراث یدی یان ، لیجه چی ،  
چراچی ، صدیخیان ، مادموازل آروسیاقد ، مادموازل آغاونی ، مadam  
با یزار و ساڑه از میره دعوت اولنورلر . شهر مذکورده ارمی کنجلری  
ذاتاً ( واسپور اقان ) نام ارمی تیاترو سنده اویونلر ویرمکده ایدیلر .  
در سعادت دن کیدن قومپانیه اول امرده رغبت عمومیه و موفقیه مظہر اولور  
ایسده بالآخره بر مسئله دن طولایی رغبت دو شر .

بو سرمه لرده مناقیان اندیشک سر کذشت حیاتنک بر لوحه مضحکه سی  
تجھی ایدر . از میرده اویونلر ویرلیدیکی زمان سپون بزر جیان نامنده بر رسام  
شمیر مادموازل آروسیاقد علاقه ایدر . مناق اندی دخنی من بو ره مادموازل ک  
همشیره سی اولان مادموازل آغاونی یه تعشق ایلر . مناق اندی مادموازل  
آروسیاقد رسام بزر جیانه بالمقابله کو ستردیک شدت محبتیه قصقا نیر و مادموازل  
آغاونی نک دخنی کن دیسنه قارشی عین درجه اظهار محبت ایتسنی آرزوایله .  
 فقط مادموازل آصلا قید ایتمز و مناق اندیشک عشق و محبتیه متالیک بیله ویر هنر .  
 قومپانیه ذاتا رغبتی غائب ایتدیکنندن طاغلمغه باشلار . اویونخیلر دن قوئه  
مالیه لری مساعد اولان لر در سعادت دعوت ایچون را کب اولورلر .  
 دیگر لری ایسه از میر سو قلرنده طولا شمعه مضطرب قالیلر .  
 مناقیان مادموازل آغاونی نک کن دی شدت عشق و محبتیه مقابله کو ستره .  
 جکنندن قطع امید ایدوب نوعما اخذ انتقام ایچون من بوره یه براویون اویتامنی

قوليلر، قريكور بک خردە جيان، آبراهام نارينيان، قريكور فرنكىان وروپن حسینيچيان ايله مشترڪ شرق تياتروسى انشا و تأسیس ايدرلر. خاڪىكىدن آقتور مناقيان، فصوليجهيان و صدخيان، بک اوغلانىن اكشيان، ماغاكىان، بىليان، تريانج، چراچى و ليجهچى، و آقتريس اولەرق مادموازىل بزرجيان و همشيرىسى مادموازىل آغاونى وبالآخره مادموازىل يېرس كمروكىيان دعوت اولنورلر. رئيسورلۇق وظيفىسى ايتالىان موسىو آستى ايغا ايدر.

ايلىك لىيات اولق اوزره (ايلىك احباب چاوشلر) نام اوچ پردهلك درام ايله (پونچىنه للا) نام بىر پردهلك قومدى اوينيانير. مناقيان افندى او زمان كىندىيارىنىڭ صحنه دەكى اطوارو حرکاتى بىك چىركىن و مناسىتىز او لادىغى حكايەه ايدوب دىيوركە: « بىر بىزىنە مەدھىن ئاظنلار عطفايدىيور، هىتلىن ھېيتلىن صدارلار چىقارىيور، ئادتا اولوپور ايدك. سوز سوپەمپور، عادتا شرقى اوقيور و عجيب و غريب خطوطلار آتىيور ايدك. » اختيار رئيسور موسىو آستى بونخدايى نابت آقتورلرى اصلاح ايلىك اوزره بىك زىادە نفس توكتىمش بىك چوق مشكلاڭ دوچار اولىش ايسەدە نهايت اندرلە قوللىرىنى باغلايمىرق، خطوطلارنى دوزلىتك اىچپۇن تباشىرلە اشارتلە چىزەرق انلىرى آز چوق يولە كىتىزىكە موفقا اولىش ايدى. ارمىنجە ايسە ايتالىان و رئيسورلۇك قولاغنە بىك خوش كىلىدىكىنەن زواللى اختيار كەھلەرى بىر آز نازكانە تلفظ ايلىرىنى رجا ايدر ايدى. بىر دفعە ليجهچى بىر رولى اىچنە « پارغۇنەن اينكىزىكى زارغاۋ » يعنى « حدىتنىن كىنى تىندىنى اوردى » دىدىكى صرەدە رئيسور قولاقلىرىنى طيقاپوب « قوزاڭ قوويسىتو زىنكى زانكى؟ » يعنى « بو زىنكى زانكى نە اولهجق؟ » دىه باغرەرق سؤال ايلر.

ايىشىه بوصورلە كۈنلر و آيلار مىرور ايدر. آلتونىيان برادرلر، ترزيان و طغiliان پىيرپى پېمىسلر تأليف و ترجمە ايدرلر و قومپانىيە كىتىدېكە رغبت عمومىيە مظھر اوللغە باشلار. بىر حالدە كەھرەر اوينوندە درسعادىتك جهات مختلفە سىندىن، قوم قۇدون و صەمايىدەن فوج فوج ارباب تماشا بىك اوغلانە

نۇم اڭ مشھور ايتالىان اوپرا قومپانىيەلىنى درسعادىته دعوت ايدرلەيدى. بو تىاترو وده (تراواتوره)، (تراوايانا) و (اوون بالو اين ماسكىدا) و سائەرە كى مشھور جەھان اولان اوپرالار حىمنە ئاماшиيە وضع اولنور ايدى. هە سەنە تىاترو و موسىنە يىردىمه سلطان مجيد خان جىضرتلرى قىدوم شاھانەلرلە تىاترونى لطفاً تشرىف واپرا قومپانىيەنى اخيا بىورىلر ايدى. (آرىستودم) اوپوننەك اوينانىنى كىچىنەك صباحىسى بىنخى صنف آقتورلر اسکى لو كىنپۇرغۇ غازىنۇسندە طۇپلانوب حساب كورورلر ايدى. حساب نىتىجە سىندە مناق افندى حصە سىنە باقر پاره بش يوز غر وش يعنى بىر طور بىه آقچە اصابت ايمىش ايدى. مناق بىر طور بىي قول توغانە آمىش او لەلەنىچىلدە خاڪىكىيە واصل اولور. بوقدر پاره دى كورونجە آرتق او يۈچىلىكى دەها زىادە سو-مەك و بونك قدرىنى ذھنتە بىوتىكە باشلار. بىر كىچەدە بش يوز غر وش! نە كارلىيى صىنت! بولىلەجە مناق افدىنىك كۆزلى آچلامش، آرتق تىاترو جىلاق مىسلاڭ و صىنعتىنە سلوڭا ئىتكە قرار قطۇي ويرمىش ايدى.

بو سەرەلرده آلتونىيان برادرلر خاص كۈيىدە نىرسىييان مكتېبىنگ آرقە سو قاغاندە خاڪىكىيە كىنجلەرىنە مخصول اولەرق بىر تىاترو انشا ايدرلر. آقتور و رئيسور اولق اوزره بىك اوغلى قومپانىيە سىندىن اكشيان ايلەمغا كيان دعوت اولنورلر. ايلىك اوپون (ملعون عالئە) نامندە بش پردهلك بىر قومدى ايدى. تىاترو خنچاخىچى طولىش ايدى. كويىك سر آمدانىنىن جانىك و كەكلەيان بىكلەر حاضر بولىپورلر ايدى. اوپون هە وجھەلە بارلاق اولوب موفقىتە خاتام بولور. فقط ايكسنېجى اوپىنى ويرمەك مىكەن اولماز. چونكە نۇم اقامە دعوى اىتش ايدى. برقاج ھفتە تعطىلەن سىكىر كۈنلە بىننە حىزىق بالطەجىلىرى مأمورىن حكومتىك دلاتىلە تىاترونى تخرىب ايدرلر.

آلتونىيان برادرلر بوندىن اصلاً قۇر كىتىمەر كەن و قۇمەن اىنك سەنە سىكىرە ١٨٥٩ سەنە سىندە دە زىيادە شوق و خواهشلە ئىشە كېرىشىورلار و بىر دفعە نۇم تىاترو سىنگ اتصالىندە شەمىدىكى توقادلىيان غازىنۇسنىك بولىدىنى مەلەمە مىرىم

اویونلر ویریسیورلر ایدی. قاره کین چاپ اسد نرسیسیان مکتبنده کی قومپانیه ده رژیسیورلارک وظیفه سی ایفا ایدیسیور ایدی ، بونلر تاریخی اویونلر ویریسیورلر ایدی .

**۱۸۵۷** سنه سندہ بک اوغلنده کی آماتورلر ایتالیا نجدهن مترجم ( آریستودم )  
نام درایی پرووا ایدیسیورل ایدی . بو اویوندہ بر قیز روی وار ایدی .  
 فقط بو روی اوینایه جق آقتیریسی یوق ایدی . مناق افندی بورولی اوینامغه  
دعوت اولنور . پرووالر یاپیلور . نهایت بک اوغلنده نعوم تیاترو سندہ  
مناق افندی بالاده مذکور تاریخنده بر تیاترو و قومپانیه سی اعضاسندن اوله رق  
ایلک اویوتی و برر وبصورتله آقوتر صفتیه تیاترو جیلیق صنعت و مسلکنده داخل  
اولش اولور .

مناق افندی ( آریستودم ) اویوندہ کی آقتیریس رولنده باشندہ اووزون  
بر پروقه طافش و رومن فستان کینیمیش اویانی تاریخی حالده حاضر ایدی . پرده  
آچیلور . صحنه یه چیقمق صرسی مناق افندینک ایدی . آریستودم روئی  
ایفا ایدن اکشیان صحنه ده بکلیور ایدی . مناق افندی آریستودمک کوچوک  
کریمه سی ( کسیرا ) رولنده « باباجم ! » دیه رک پدرینه طوغری قوشه جق  
ایدی . فقط مناق قولیسده لا یتحرک بر حالده قالمش ایدی . اکشیان اشارت  
ایدر ، ماغا کیان « میدانه چیقسنه آ ؟ » دیر . فقط فائده ایتزر . مناق  
قولیسده ساکت و صامت طورمیش ایدی . بوندن ماغا کیان منفعل اوله رق  
بر تکمه او رور اور ماز مناق افندی کنديسی حننه ده بولوره و « باباجم ! »  
دیه رک پدرینک بویوننه صاریلور .

ایشته بو دقیقه ده مناق افندینک یوزنده کی پرده حجاب یرتیلور واردق  
هیچ بر شیئن چکینیمز اولور . نعوم تیاترو سی غلطه سرای قارشو سندہ  
شمدیکی خریستا کی چارشونک مخلنده ایدی . بو تیاترونک صاحبی نعوم  
نامنده شاملی خریستان بر عرب ایدی . بو آدم برمدت بر امتیاز مخصوصی  
حائز ایدی . بر حالده که دور سلطان مجیده در سعادتنه بشقه هیچ بر یerde  
تیاترو تأسیس ایدیله من ایدی .

ایله متوفی پطريق نرسیس وار زابدیان افندینک برادری اولان میفردیج  
ریاضیاته متعلق او درجه مشکل مسائلی حل ایدرلر ایدی که بعضًا معلممری  
بیله بو مس ئلک حلنده اظهار عجز ایدرلر ایدی . هر ایکیسی ده ریاضیات  
مفتونی اولدقلرنند اللرنده آلت ریاضیه بولنده یعنی حالده دائمًا خاکسکوی جوارند کی  
طاغلری مساحه و تکه دن ما کنمه اعمال ایدرلر ایدی .

بو صورتله بش سنه مکتبه دوامدن صسکره مناق افندینک حامیلرندن  
ایکیسی وفات ایدرلر . او چنجیسی بر فلاکته دوچار اولور . حالبو که  
ماردیروس ذاتاً سفالتدن قور تلش ایدی . یورلوق بیلمز سی وغیرتیله تحصیل  
معلومات ایمک سایه سندہ اوافق بر معاشله مکتبه معلم معاون سکنده بولنیور  
وخصوصی درسلر ویریسیور ایدی .

قام بوصرہ لرده مکتبه دیاتر و جیلیق ایچون برهوس اویامش ایدی . بعض  
 محله مکتبلرندن چو جفلر مکتب زینتلری مناسبیله اوافق مقیاسده بر طاق  
لعیيات ترتیب ایدرلر ایدی . بو خصوصده اورته کوی اارمنی قتو لیک مکتبی  
معلمین و طلبه سی شاعر بشکطاشلیان ایله رفیق معلمین دن پیه آندونک  
اداره سی آتشنده اوله رق ایلک نونه بی کو ستر مشرلرایدی . از جمله بشکطاشلیانک  
قلمه آمش اویانی در اامر صحنه تماشایه وضع بولنیور ایدی . استپان اکشیانک  
تحت اداره سندہ اوله رق تیاترو آماتورلرندن مشکل بو قومپانیه  
بدروس ماغا کیان ، چماشیر حیان ، آقتیریس اکشیانک بالدیزی مادموازل  
فانچ و سائره دن مرکب ایدی . او وقتک ادبی معروفه سندن سرابییون  
هکیمیان دخی لعیاته بار دیم ایدیسیور ایدی .

جداجم حضرت شهر باری جتمکان سلطان مجید خان حضر تلرینک حضور  
هايونلرندن ترکجه ایلک دفعه اوله رق ( دون غره غورین ) نام اوچ پرده لک  
و ( اودون قانچ ) نام بر پرده لک قومدیلری اویامش اولان بو قومپانیه  
نصلسه رغبت عمومیه بیه مظہر اولماز .

عین زمانه قوز غنچ ارمی مکتبنده بابایان برادرلر ، سیساق و سائره  
و خاکسکویده کی نرسیسیان مکتبنده مناقیان ، دلندجیان برادرلر و سائره

## ماردیروس مناقیان

اون اوچ ياشنده ايکن مکتبىن چيقارىرلر و قومشولىنىن اولوب آيوانسىرايدە دىرىمنىجىلەك ايدن مانوق آغانك ياننە چراقلە ويرلر . ماردیروس ايکى آى چراقلەن سنگە بىر كون باشندە ياغلى بر فس، صرتىنە بىر عىجم كوملىك اولدىيى و اوستى باشى كىر اىچىنە بولە يىنى حالدە كلىسا ياه كىتمك ايسىز . فقط پىزىمىدە قىافتىن كلىسا دان اىچىرى كىرمكە او تاندىيى جەتىلە كايىسا حولىسىنە طولاشىمە جبور اولور . مكتب مدیرى ماردیروسى بوحالىدە كوردىكىندىن هان ياننە تقرب ايدوب : « زو ماردىك ! بونە اوست باش ؟ سەن نزەدە جالشىورىشك ؟ » دىه سؤال ايلر .

ماردیروس حال سفالىت اشتەلى او درجه مؤثر صورتىنە تصوير و حكايه ايدر كە مدیر كوزلۇرى يشاردىيى حالدە ماردیرسىك ئىنلىن طوتار و طوغىوجه كويك آغالرى نزىدېنە كوتوروب انلە خطاپا : « آغال ! بو چوجق پك مستعد بىر چوجقىدە . ايلر ودە بىر شى او له جىنى ذاك واستعدادى كۆستريپۈر . ضرورت و سفالىت يۈزىندىن انواع مغدورت و محر و مىتىلە كرفتار اولىشدر . بو چوجقى قورتارىكىز ! » دىر .

بۇنك اوزىرىنە بو خىر پرور ذوات در حال ماردیرسىك سفالىدىن تخلصىنى درعىهدە ايدرلر . ماردیرسىك ابىينى نزىدلىرىنە دعوت ايدوب انلە مدار تىمىشلىرى اىچون بىماغ و عد ايتىدكىن سنگە چوجقى كىنى تخت حمايەلىرىنە آيلرلر . اول اىرىدە حمامە كوندروب يىك البىلە كىنديرلىك و مكتبه دوايم ايتىدىريلر . ابىشته بوصورتىلە ماردیروس او كوندىن اعتباراً كويك معىبراندىن هو ويان بىرادلىك و سائۇرەنەك مەمەنلىك اولور . مناق افدى بو كونە قدر كىنى حامى و ولى نعمتلىرى داڭما حىيات مەندارانە ايلە ياد ايدر . داڭما چالشقان اولان ماردىرسى او تارىخىدىن اعتباراً دها زىيادە شوق و غيرتە درسلرىنە چالشور . هېپ درسلرنەدە ايلرده اولدىيى حالدە از جەلە رياضىتىدە بىرنجىلىكى احرازىتىش ايدى . اعدادىنىك بىرنجى صىنفىدە ماردیروس

مناق افدى ۱۸۳۹ سەنە سەندە تولداتىش و بلاط كلىسا سىنە واقىز اولىشىدر . مومى اليھك حىيات مستقىليەسىنى تىاتر و جىلىق صنعتە و قوف و جودايدە جىكى و بوسنعت اغورىنە فدائى نفس ايلە جىكى واقىز كونىدە كىشىف ايدىلش كى شەيدە مەعناسە كلن ( ماردیروس ) تسمىھ قىلمىشىر .

فقير بىر عائلە اولان مناق افدىنىك ابۇنى بىر آز سنگە خاڪىكويە قىل مکان ايدرلر . اورادە كۆچۈك ماردیروس نىرسىيان مكتبىنە دوايم ايتىكە باشلار و ذاكاوت فطرىيەسىلە ابۇنىتە بار اولماق لازم كلىكىنى تىرس ايدوب اقئام و صباح تىرىزى اولان پىرىتە و خانەدە والدە سەن ياردىم ايلر .

ماردیروس ذاكا واستعدادىلە بايدىأىيەدىن اعدادى صىنفەنە كېر وسى وغېرىتىلە باجىلە معلملىرىنىك حسن توجىھنە مظھر اولور . على الخصوص مكتب مدیرى ذكى ماردیرسىك تىخىصىلەكى مسامىي فوق العادەسىنى تقدیر ايدوب حىنەنە بىر توجە تىخىصىلە بولۇر . بىر درجهدە كە مدیر مومى اليھ ميلاد عىسى و باسقاڭىلە مناسبىتىلە هەرسە ماردیرسە اىكى قات البىسە يابار . حتى ماردیرسىك درس كتابلىرى و ساڭلۇ لوازم تىخىصىلەسى و اوكلە طعامى بىلە مكتبىنە تەھىي اولىور ايدى .

ھەرىيل باشى مناسبىتىلە مدیر مكتب طرفىدىن شا كردا نە وشا كردا نە دە مدیرە بىر شى هەدىيە ايتىك معقاد اولدىيى حالدە يىچارە ماردیرسىك فقر و ضرورت حسېبىلە مەنیرە تىقىم ايدە جىلە بىرىشىي بولۇمۇر ايدى . حال بويىلە اىكىن ماردیروس هەدىيە آلمق اميدىلە بىل باشى كونلارى دىكىر شا كردا نە دە مدیرەك ئىلى اوپىكە شتاب ايتىدىكىندىن مدیر ھنۇز شا كردا نە كىچىن بىرھەدە آلمدىغى ئىماء ماردیرسە : « اوغلۇ ! دەساقتاھم يوق . بىر آز سنگە كەل » دىرىايدى . ماردیرسىك ابۇنى شدت فقر و ضرورتىنىن و فقير عائلە لىك ثروتى تشىكىل ايدن اولاددىن يىزار اوھرقە ھىچچە اولمزىسە هەفتەدە برقاج اوقة اكەت كىتىرمەن صورتىلە عائلە سەن بىر ياردىمىي طوقنسۇن اميدو امنىيەسىلە ماردیرسى هنۇز

ترجمه حال

﴿ صنعتکار شهر مادریروس مناقیان مر ﴾

اقدیٰ موی الیک تیاتر و جلیق مسلک و صنعته دخولنک النجی سنه دوریه‌سی شرفه اجرا قلنان ژوبیله شنلک مناسبیله

تاریخ تولدی ۱۸۲۹


اجرای صنعت ایمکه باشادینی تاریخ

۱۸۵۸

باب عالی جاده سنده — آرشاق غارویان مطبوعه‌سی

اللهم نسألك نعمك

من أنت أنت كلامك



ياد مصطفى

سنة ١٤٢٨

دروزية